

# ՊԵՏՐՈՍ ԵՒ ՍԵԼԻՄԱՅ

ՊԵՍ


ԱՊՏԵՐԻ ԼԵՐԱՆՑ ԱՏՈՐՈՏԻ  
ԶՈՅԴ ՄԸԱՆՄԵԼԱՑ ՀԻՐԻՄՔԸ



Ա · ՊԵՏՐՈՍ

ՏՊԱԿՐՈՒԹԻՒՆ Յ. Ե. ՄԻՆԱՍԻԱՆ

1869



# ՊԵՏՐՈՍ ԵՒ ՍԵԼԻՎԱՅ

ՓԱՍԹ

ԱՊՏԵՐԻ ՀԵՐԱՆՑ ՍՏՈՐՈՏԻ ԶՈՅԴԻ ՄԸ  
ԱՆՄԱՆԱՑ ՇԻՐԻՄՔԸ

---

ԱՇԽԱՑԱՍԻՐԵԱՅ

ՏԻՐԱՆ · Գ · ՓԱՓԱՋԵԱՆ ·



Կ · ՊՈՂԻՈ

ՑՎԱԴՐՈՒԹԻՒՆ Յ · Ե · ՄԻՆԱՍԵԱՆ

1869

EDWARD C. CHAPIN

4339

EDWARD CHAPIN  
SCHOOL OF THEATRE

EDWARD CHAPIN

EDWARD C. CHAPIN

EDWARD

EDWARD C. CHAPIN

EDWARD

## ՅԵՒԱՅԱԲԵՐ,

Ազգային լեզուաւ հրատարակուած ընտիր հեշտնակութիւններ և թարգմանութիւններ ըստ բաւականի կարդալով, և անոնցմէ կարողութեանս ներածին չափ գաղափարներ հաւաքելով, բարինախանձէ մը շարժած՝ ուղեցի ներկայ գրքոյկո 'ի ըստ ընծայելով Արդոյ Ազգայնոցս նուիրել։ Ու թէ գիրք մը գրելու կարող երևնալու դիտմամբ, այլ իրեւորինակ կայ մանկուոյն, որպէս զի նոքա ալ բարի նախանձաւորութենէ յորդորուած, իրենց կարգացած գրքերէն օգուտ քաղել սովորին։

Քանի որ իմ նպատակս իմ կրտսեր եղբարցս բարի օրինակ մը տալ է, կը յուսամ որ բարեսէր հասարակութիւնն ալ գործոյս թերութեանց մասին ներողամիտ ըլլալով իր քաջալերութիւնը չի պետի զւանայ։

ՏԻՐԱՆ. Գ. ՓԱՓԱԶԵԱՆ

1  
2  
3  
4  
5  
6  
7  
8  
9  
10  
11  
12  
13  
14  
15  
16  
17  
18  
19  
20  
21  
22  
23  
24  
25  
26  
27  
28  
29  
30  
31  
32  
33  
34  
35  
36  
37  
38  
39  
40  
41  
42  
43  
44  
45  
46  
47  
48  
49  
50  
51  
52  
53  
54  
55  
56  
57  
58  
59  
60  
61  
62  
63  
64  
65  
66  
67  
68  
69  
70  
71  
72  
73  
74  
75  
76  
77  
78  
79  
80  
81  
82  
83  
84  
85  
86  
87  
88  
89  
90  
91  
92  
93  
94  
95  
96  
97  
98  
99  
100  
101  
102  
103  
104  
105  
106  
107  
108  
109  
110  
111  
112  
113  
114  
115  
116  
117  
118  
119  
120  
121  
122  
123  
124  
125  
126  
127  
128  
129  
130  
131  
132  
133  
134  
135  
136  
137  
138  
139  
140  
141  
142  
143  
144  
145  
146  
147  
148  
149  
150  
151  
152  
153  
154  
155  
156  
157  
158  
159  
160  
161  
162  
163  
164  
165  
166  
167  
168  
169  
170  
171  
172  
173  
174  
175  
176  
177  
178  
179  
180  
181  
182  
183  
184  
185  
186  
187  
188  
189  
190  
191  
192  
193  
194  
195  
196  
197  
198  
199  
200  
201  
202  
203  
204  
205  
206  
207  
208  
209  
210  
211  
212  
213  
214  
215  
216  
217  
218  
219  
220  
221  
222  
223  
224  
225  
226  
227  
228  
229  
230  
231  
232  
233  
234  
235  
236  
237  
238  
239  
240  
241  
242  
243  
244  
245  
246  
247  
248  
249  
250  
251  
252  
253  
254  
255  
256  
257  
258  
259  
260  
261  
262  
263  
264  
265  
266  
267  
268  
269  
270  
271  
272  
273  
274  
275  
276  
277  
278  
279  
280  
281  
282  
283  
284  
285  
286  
287  
288  
289  
290  
291  
292  
293  
294  
295  
296  
297  
298  
299  
300  
301  
302  
303  
304  
305  
306  
307  
308  
309  
310  
311  
312  
313  
314  
315  
316  
317  
318  
319  
320  
321  
322  
323  
324  
325  
326  
327  
328  
329  
330  
331  
332  
333  
334  
335  
336  
337  
338  
339  
340  
341  
342  
343  
344  
345  
346  
347  
348  
349  
350  
351  
352  
353  
354  
355  
356  
357  
358  
359  
360  
361  
362  
363  
364  
365  
366  
367  
368  
369  
370  
371  
372  
373  
374  
375  
376  
377  
378  
379  
380  
381  
382  
383  
384  
385  
386  
387  
388  
389  
390  
391  
392  
393  
394  
395  
396  
397  
398  
399  
400  
401  
402  
403  
404  
405  
406  
407  
408  
409  
410  
411  
412  
413  
414  
415  
416  
417  
418  
419  
420  
421  
422  
423  
424  
425  
426  
427  
428  
429  
430  
431  
432  
433  
434  
435  
436  
437  
438  
439  
440  
441  
442  
443  
444  
445  
446  
447  
448  
449  
450  
451  
452  
453  
454  
455  
456  
457  
458  
459  
460  
461  
462  
463  
464  
465  
466  
467  
468  
469  
470  
471  
472  
473  
474  
475  
476  
477  
478  
479  
480  
481  
482  
483  
484  
485  
486  
487  
488  
489  
490  
491  
492  
493  
494  
495  
496  
497  
498  
499  
500  
501  
502  
503  
504  
505  
506  
507  
508  
509  
510  
511  
512  
513  
514  
515  
516  
517  
518  
519  
520  
521  
522  
523  
524  
525  
526  
527  
528  
529  
530  
531  
532  
533  
534  
535  
536  
537  
538  
539  
540  
541  
542  
543  
544  
545  
546  
547  
548  
549  
550  
551  
552  
553  
554  
555  
556  
557  
558  
559  
560  
561  
562  
563  
564  
565  
566  
567  
568  
569  
570  
571  
572  
573  
574  
575  
576  
577  
578  
579  
580  
581  
582  
583  
584  
585  
586  
587  
588  
589  
589  
590  
591  
592  
593  
594  
595  
596  
597  
598  
599  
600  
601  
602  
603  
604  
605  
606  
607  
608  
609  
610  
611  
612  
613  
614  
615  
616  
617  
618  
619  
620  
621  
622  
623  
624  
625  
626  
627  
628  
629  
630  
631  
632  
633  
634  
635  
636  
637  
638  
639  
640  
641  
642  
643  
644  
645  
646  
647  
648  
649  
649  
650  
651  
652  
653  
654  
655  
656  
657  
658  
659  
659  
660  
661  
662  
663  
664  
665  
666  
667  
668  
669  
669  
670  
671  
672  
673  
674  
675  
676  
677  
678  
679  
679  
680  
681  
682  
683  
684  
685  
686  
687  
688  
689  
689  
690  
691  
692  
693  
694  
695  
696  
697  
698  
699  
700  
701  
702  
703  
704  
705  
706  
707  
708  
709  
709  
710  
711  
712  
713  
714  
715  
716  
717  
718  
719  
719  
720  
721  
722  
723  
724  
725  
726  
727  
728  
729  
729  
730  
731  
732  
733  
734  
735  
736  
737  
738  
739  
739  
740  
741  
742  
743  
744  
745  
746  
747  
748  
749  
749  
750  
751  
752  
753  
754  
755  
756  
757  
758  
759  
759  
760  
761  
762  
763  
764  
765  
766  
767  
768  
769  
769  
770  
771  
772  
773  
774  
775  
776  
777  
778  
779  
779  
780  
781  
782  
783  
784  
785  
786  
787  
788  
789  
789  
790  
791  
792  
793  
794  
795  
796  
797  
798  
799  
800  
801  
802  
803  
804  
805  
806  
807  
808  
809  
809  
810  
811  
812  
813  
814  
815  
816  
817  
818  
819  
819  
820  
821  
822  
823  
824  
825  
826  
827  
828  
829  
829  
830  
831  
832  
833  
834  
835  
836  
837  
838  
839  
839  
840  
841  
842  
843  
844  
845  
846  
847  
848  
849  
849  
850  
851  
852  
853  
854  
855  
856  
857  
858  
859  
859  
860  
861  
862  
863  
864  
865  
866  
867  
868  
869  
869  
870  
871  
872  
873  
874  
875  
876  
877  
878  
879  
879  
880  
881  
882  
883  
884  
885  
886  
887  
888  
889  
889  
890  
891  
892  
893  
894  
895  
896  
897  
898  
899  
900  
901  
902  
903  
904  
905  
906  
907  
908  
909  
909  
910  
911  
912  
913  
914  
915  
916  
917  
918  
919  
919  
920  
921  
922  
923  
924  
925  
926  
927  
928  
929  
929  
930  
931  
932  
933  
934  
935  
936  
937  
938  
939  
939  
940  
941  
942  
943  
944  
945  
946  
947  
948  
949  
949  
950  
951  
952  
953  
954  
955  
956  
957  
958  
959  
959  
960  
961  
962  
963  
964  
965  
966  
967  
968  
969  
969  
970  
971  
972  
973  
974  
975  
976  
977  
978  
979  
979  
980  
981  
982  
983  
984  
985  
986  
987  
988  
989  
989  
990  
991  
992  
993  
994  
995  
996  
997  
998  
999  
1000

# ԹԱՏՐՈՒՄ Ի ԱՆՔՎՄԱԾ

## ՎԱՄ

ԵՊՏԵՐԻ ԼԵՐԱՆՅ ՍՏՈՐՈՅԻ ԶՈՅԴԻ ՄԸ ԱՆՄԵՂԱՅ  
ՅԻՐԻՄՔԸ

ԹՀՈՒԽՆ Ա.

## ՍԵՆՔ-ԼՈՒԱԼ ԱՍՊԵՏ

Այն դարերուն մէջ՝ ուր հարուստ և աղքատ  
իրենց գերզաստանները թողլով, Հայրենեաց սի-  
րով վառուած պատերազմի դաշտը անոր պաշտ-  
պանութեանը կ'երթային :

Հայրս՝ որ Աենք—Լուալ կը կոչուէր, ասպետ  
Մ'էր այն ատեն, և շատ պատերազմներու երթա-  
լով փառաւոր յաղթութեամբ կը վերադառնար :

Ճաէպէտ և ուրիշ ատեն հանդարտ և վեհ ոգոյ  
մը կը ծառայէր, բայց երբ պատերազմի դաշտը եր-  
թար անանկ քաջութեամբ և բազկամերկ ակու-  
ները կրծտեցնելով կը խաղար դէպ ՚ի թշնամեաց  
բանակը, նման այն սովալուկ գայլին՝ որ հեռուէն  
երբ տեսնէ ոչխարաց հօտը, կուզէ անոնցմով իւր  
անյագելի քաղցը յագեցնել:

Եյս վերջի անդամն է եղեր որ Հայրս պատե-  
րազմի երթալու դիտաւորութիւն ունէր. ես, որ

մօրմէս արդէն երեք տարիի չափ կար որ որբ մնացած էի , և քանի մը ընկերներէս այլրենեաց համար զոհուիլը մեծ փառք մը ըլլալը իմանալովս , ու զեցի ես ալ հօրս հետ երթալ , որ այն առեն գըրեթէ տասն և եօթը տարեկան կայի :

Առջի անգամ հօրս գժկամակեցաւ իմ այս առաջարկած խնդրոյս , բայց շատ թախանձանօք աղաչեցի որ գոնէ առանց պատերազմի մանելու հեռուէն ականատես ըլլամ . վասն զի ընկերներէս լուսած էի պատերազմի ժամանակ հօրս ըրած քաջութիւնները . մանաւանդ ես աչօք չի տեսնելուս համար շատ կը փափաքէի :

Ա երջապէս հօրս հետ դացինք պատերազմի դաշուը , և ես բլրակի մը վրայ նստած կը զննէի պատերազմը , մանաւանդ հօրս՝ որն որ սայրասուր գեղարդը ձեռքը , և նժոյդ ձիու մը վրայ նստած անանկ կը խաղար դէպ ՚ի թշնամեաց բանակը և բարձրաձայն իւր զօրացը խրախոյս կարդալով զանոնք քաջութեամբ յառաջ կը մղէր , որք արիւթեամբ կը պատերազմէին :

Բայց աւաղ , . . . ի՞նչ գժբաղդութիւն , աչքերս մինցած բլրակէն վար կը գլուրէի , երբ տեսայ իմ սիրելի հօրս ձիուն տակ մնացած էր կուրծքէն զարնուած :

Ա այնուհետև հօրմէ մօրմէ և ամէն բանե զուրկս մինակ մնացի երկրիս վրայ :

Անքզինքս միշտ այսպէս կը միսիթարէի թէ՝ հայ-

բենեաց համար մեռաւ , անոր սիրոյն համար նաև հատակուեցաւ . և իւր անունը նահատակաց անուան դիւանին մէջ արձանագրուեցաւ :

Առեղետ և շատ կը փափաքէի Հայրենիքս վերադառնալ հօրս բարեկամացը քով , բայց անկարելի էր , վասն զի թշնամիք դէպ ՚ի մեր երկիրները կարշաւէին :

Աւստի ուղեցի ճամբորդութիւն մ'ընել Շինի կողմերը բաղդ մը Ճարելու նպատակաւ , զի մօտիկ քաղաքները որ երթայի , բոլորին աւերակները կը տեսնէի , և բնակիչները մօխրոյ լրայ նստած Հայրենիք և Հաց կաղաղակէին : Ոկսայ ճամբորդութեան և հասայ Հնդկաստանի աղատ երկիրներէն Անբալի թագաւորութեան Վագմանդու կոչուած մայրագաղաքը :

Այս երկրիս մէջ կենալ թէև շատ կը փափաքէի , բայց հետևեալ պատճառներով ուղեցի որ չի կենամ :

Ա . Վագմանդու քաղքին բնակիչները կը ռապաշտ են , և կովու կամ կապիկի երկրպագութիւն կընեն :

Բ . Օդը սաստիկ տաք ըլլալուն համար բընակիչք մերկեն և իրենց մարմինները սավաններով ծածկած են :

Գ . Երբէք հաց չեն ուտեր . և չի գիտեն ինչ ըլլալը . իրենց մշտնչենաւոր պարենն է խաշած մարախ :

Դ . Ա աճառականութեան ձեռք զարկած չեն ,  
և առուտուր չեն գիտեր , դրամը անպատիւ մետաղ  
մը կը համարին , և միշտ փոխանակութեամբ առ-  
ուտուր կընեն :

Ե . Օ արմանալին այն է , որ գոհարեղենները  
և ադամանդները ոտից մատներնուն և քթերնուն  
վրայ կ'անցունեն :

Զ . Եթէ մէկը մեռաւ . իւր ընտանեացը մէ-  
ջէն մէծին “ քու մեռելդ արքայութիւն պիտի եր-  
թայ և պէտք է որ դու ալ երթաս , ըսելով , եր-  
կուքն ալ կապելով կայրեն :

Է . Ասոնցմէ աւելի զարհուրելին արջին ուշն-  
գեղջիւրին շատութիւնն է , որք իրենց չընտանե-  
ցող մարդիկը կուտեն :

Ըստ և ասոնց նման շատ մը պատճառներով  
ուղեցի որ չի կենամ : Ուստի շուտ մը ծովեղերեայ  
գիւղ մը իջայ որ երթամ դէպ՚ի Շինաստան :

Գիւղին մէջ պանդոկ մը գտայ և գացի քիչ  
մը հանգչելու : Պանդոկին քովը գեղեցիկ ծաղկա-  
զարդ պարտեղ մը կար , որուն մէջ հինգ նաւաս-  
տիներ նստած կը խօսակցէին :

Ընտանեցայ անոնց հետ , և անոնց իմ Շի-  
նաստան անցնելու փափաքելս իմացուցի , որք շատ  
հաւանութիւն տուին և զիս իրենց նաւապետին տա-  
րին որ կարծ հասակաւ մին էր :

Կաւապետը քննեց զիս ուր տեղացի ըլլալս ,  
ինչ պատճառաւ Հայրենիքս թողլով օտար աստ-

զերու տակ թափառիլ ուզելս : Ես ալ մի առ մի բոլոր գլխէս անցածները պատմեցի :

Ուստի նաւապետը քանի մը միսիթարական խօսքերով քիչ մը ժամանակ իմ թշուառիս ցաւագին սիրող սփոփելէն վերջը , խօստացաւ ինձ տանել զիս Չինաստան :

“Նաւապետին շնորհակալ եղայ որ ինձի օդ նութեան ձեռք կառկառեց : Երկու օր սպասելնէս վերջը ճամբայ ելանք և մեծ յաջողութեամբ հասանք Չինաստանի մէկ նաւահանգիստը :

Դարձեալ նաւապետը զիս իւր սենեակը տարաւ և ինձ տասը ոսկի քիչ մ'ալ ճաշ մաղախի մջ և գաւազան մը . ու բարի օրեր մաղթելով ճամբեց : Այս երկրիս մէջ բաղդ մը չե գտնելուս համար յոյսս առաջ Աստուծոյ ետքն ալ գաւազանիս յանձնած սկսայ ճանապարհորդել :



ՊԱՆԳՈՒԿ

Եթէ որ առանց գիւղի կամ քաղաքի հանգիպելու շարունակ կերթայի : Գիշերը թուչունի պէս անտառին մէջ ծառի մը վրայ կանցունէի ժամանակս : Այրի գաղաններէն վախնալով՝ սրտիս խայթը չեր թողուր ինձ քնանալ . և միշտ ծնողացս մահը միտքս դալով, ինձ կը թուէր թէ վայրի գաղաններուն ճարակ պիտի ըլլամ :

Կ'աշխատէի որ քիչ մը քնանամ, և երբ մրաբս տանէր՝ յանկարծ ծառերու խշրոց մը լսելուս պէս վախով կարթննայի և ծառին ծիւղին կը փաթթուէի

Իսկ ցերեկներն ալ ճամբաս միշտ միօրինակ չէր տեղ տեղ նեղ և տեղ տեղ լայն, ասդիս անդին հին ու մեծ ծառեր բարձրացած, որոնք կարծես թէ կսպառնային իրենց տակը ճզմել անկէ անցնող ճամբորդները :

Երրորդ օրը երբ մաղախը ուսս և գաւաղանի ձեռին կը շարունակէի ճամբորդութիւնս յանկարծինքինքս գեղեցիկ հովտի մը մէջ տեսայ, ուր շինական երկրագործ մը կաշխատէր :

Այօտեցայ անոր քովը, և խոնարհութեամբ բա-

ըսելէս վերջը, քիչ մը նստայ հոն ուր տեղի դեր։  
Քը շատ գեղեցիկ էր :

Հովտին շուրջը ակասիա և օպեփին ծառերով  
ցանկապատ էին . որոնց ծիւղերուն վրայ խումբ  
խումբ թռչնոց բազմութիւններ կերպէին և իրը թէ  
ոգեսորէին այս գեղեցիկ հովտս :

— Արցուցի երկրագործին թէ հոս մօտ տեղը  
գիւղ կամ քաղաք չիկայ :

— Ահա՝ ասկէ քիչ մը հեռու գիւղ մը կայ . հոն  
երբոր մտնես՝ աջ կողմդ աղբիւրի մը քով պանդոկ  
մը կայ . զորն որ ճամբորդներու համար շինուած է :

Ուստի ինձ ցոյց տուաւ գեղեցիկ և կարճ ճամ-  
բայ մը և շնորհակալութեամբ սկսայ քայլերս կըրկ-  
նապատկել :

Ճամբուն վրայ տեսայ շինական կանայք . որոնք  
սափորնին ուսերնին ջուր բերել կերթային :

Ա երջապէս մօտայ գիւղը և գացի պանդոկը :

Պանդոկապետը հոն չի գտնելուս համար բացի  
պատուհանը և պանդոկապետը կանչեցի . բայց և  
ոչ թէ ուրիշ ձայն մը լսեցի բաց ՚ի արձագանքէս :

« Բանի մը վայրկեան հոն սպասելէս վերջը, պան-  
դոկապետը եկաւ և ձեռքը հողէ աման մը որուն  
մէջ կաթ էր կթած :

Դրեթէ կես ժամու չափ իմ ով ըլլալս պան-  
դոկապետին իմացուցի . նա ալ ևս ինձ իրեն ինչ  
աստիճանի թշուառ ըլլալը պատմեց այսպէս :

« Ես կողովագործ մ'էի ժամանակաւ և կողով

շինելով կը տանէի Շինաստանի մայրաքաղաք Փեքին , ուր շատ կը ծախուէր :

Կին մը և երեք զաւակ ունէի : Բայց երեք տարի առաջ երբ Փեքին իջած էի կողով ծախելու , և յաջողութեամբ ծախելէս վերջը իմ տղոց համար իրենց տղայական բաղձանքներն ալ մասամբ իւիք յագեցնելու ջանացի , և դարձայ իմ գիւղս :

Բայց աւաղ . անդրանիկ և կրտսեր որդեակներս գտայ մահուան ճիրաններուն մէջ ՞Օաղիկ ըսուած հիւանդութենէն , և ինձ միմիայն ձգեր էր Ամենակալն Աստուած միջին որդիս որն որ ինը տարեկան էր :

Աւ այնուհետեւ սկսայ իմ գրովս և խնամքս այս որդւոյս վրայ թափել իմ վերջին . որն որ միայն կարող էր իմ վշտացեալ սրտիս մէջ ուրախութեան նշոյլ մը արձակել , և տխուր ու տժգոյն մեր դիմացը վրայ երբեմն երբեմն յուսոյ և բերկրութեան ժաղիտ մը ցուցնել . և որն որ մեր վերջին տարիներուն միակ ապաւէն և մսիթարիչը պիտի ըլլար :

Ան ալ հաղիւ մեծցաւ և մէկ երկու տարիէ 'ի վեր սկսած էր կողովագործութիւն ընել մեր տխուր օրերուն բեռը թեթևացնելու և մեր կենաց պիտոյք ները բաւական դիւրութեամբ հոգալու . ( Բանց ալ ես կարողութիւն չունէի աշխատելու ) ,

Բայց ահա անգութ մահը իւր ծաղիկ հասակին մէջ զայն մահուան և զմեղ վշտաց և սգոյ անդունքը գլորեց , և մեր վշտացեալ սրտին աւելի ևս դա-

ուն հարուած մը տալով, և մեր յուսոյ յենարանը  
խորտակելով :

Եւ ես նմանեցայ այն շուառ ճանապարհորդին  
որն որ տարժանելի նեղութեամբ դժուարին անա-  
պատներէ անցնելէ , խոչնդոտներու յաղթելէ , փո-  
սերու վրայէ ցատկելէն սրունքները արիւնոտելէն  
վերջը . հեռուէն իւր սիրելի Գիւղակը և ծննդեան  
տեղերը տեսնելով ուրախութեամբ լի , ինք զինքը  
միայն ձեռքի գաւաղանին յանձնած քիչ ատենէն  
կյուսայ հոն հասնիլ . ահա՝ գաւաղանը կկոտրի և ինքը  
վաստակարեկ և նուաղեալ կիյնայ յուսահատ ճամ-  
բուն վրայ :

Ո՞վ ճանապարհորդ երեք տարիէ 'ի վեր այս տեղ  
Պանդոկապետ մ'եմ , և իմ ծերունի կինս ալ կը-  
տաւ կը գործէ որոնցմով հազիւ մեր օրական պա-  
րեննիս կը հայթայթենք :

Վամնի մը միսիթարական խօսքերով Պանդոկապե-  
տին վշտացեալ սիրտը սփոփելէս վերջը : ձեռքը  
աչուըները սրբեց , և զնաց ինձ բերաւ մոխրոյ մէջ  
եփած հաց , քիչ մը կարագ , զորոնք ախորժանօք  
կերայ :

— Հարցուցի Պանդոկապետին թէ , “ այս գիւղին  
անունը ի՞նչ է „ :

— Այս գիւղին անունն է “ Այորոյ , որուն հիւսի-  
սային կողմէն Ադալեան գետը կանցնի , որն որ ա-  
րեւուն Ճառագայթներէն շառագունած և լուսնոյ ար-  
ծաթագոյն լուսովը փայլելով լեռներէն կը սողոսկի :

Դուռն որ այսչափ տեղ ճանապարհորդած մինչև  
Հոս եկեր ես , խնդիր մը առաջարկեմ քեզի թէ որ  
կը կամենաս : Ասկէց մինչև գետին եղերքը գնա .  
որուն դիմացը կը տեսնուի Աղոթէբէ Լեռները :

Այս լերանց ստորոտը . երկու դրացիներու  
Հիւղերը կը գտնուէր ժամանակաւ . բայց հիմայ մին  
աւերակ է դարձած . անոնց պատմութիւնը շատ  
սրտաճմլիկ է . գնա' հոն գտնուած թշուառ ծե-  
րունիէն կրնաս ունկնդիր ըլլալ :

Պանդոկապետին շնորհակալ եղայ և ոսկի մը  
տուի , և սկսայ ճանապարհորդել :

Ճամբուն շքեղութիւնը չեմ կրնար լեզուաւ  
պատմել . Ադալեան գետը տեղ տեղ բաժնուած և  
տեղ տեղ գտնուած ջաղացքներուն անիւները կը  
դառնային ջօերուն զօրութեամբը :

Ը ինական արք և կանայք արտերէն կը դառ-  
նային . որոնց առջևէն կովերու և ոչխարաց երա-  
մակները խայտալով կը ճարակեին . խել մը այներ  
ալ ժայռերուն վրայ կը ցատկուտէին .

Ծրդէն արևը իւր մարը մտնելու վրայ . և իւր  
ոսկեթել և լուսաճաճանչ ճառագայթներուն շա-  
ռաւիղները լեռներու գագաթները , դաշտերը և  
մարգագետինները կը շառագունէին , որոնց հետ  
իրիկուան զով զեփիւու մը կը փչէր , և կապուտ  
ճերմակ մանր ծաղիկներուն թերթերէն անցյ հոտ  
մը կը բուրէր :

Վիշ մ'ալ գացի և հասայ գետը , որուն խո-  
խոչանաց ձայնը մարդուս ականջները կը խլացու-  
նէին և որուն եղերքը շինական կանայք սափորնին  
կը լեցունէին :

Հանեցի գաւաթը մաղախէն և քիչմը ջուր խը-  
մեցի որով քիչ մը զովացայ :

ՔԼ · Ք\*

## ՏԵՐՈՒՆԻ ՄԸ

ԹԱՆԴՈԿԱՎԵՏԻՆ յորդորանօքը որոշեցի այցե-  
լութեան երթալ Ադալեան գետին հիւսիսային կողմը  
գտնուած լերանց ստորոտի երկու թշուառ դրացեաց  
հիւղերուն : Ուստի սկսայ այն լեռնէն վեր ելլալ որ  
կը կոչուէր Ապուե :

Լերան գագաթին վըայ տեսայ շինական փայ-  
տահար մը որն որ կացինը ուսը և փայտերուխուրձ  
մը կռնակը կերթար :

— Հարցուցի իրեն թէ , “ կընա՞ք ցուցնել ինձ  
երկու դրացիներուն հիւղերը ” :

— Ահա՝ պատասխանեց շինականը . այս լերանց  
ստորոտն է :

Ուստի սկսայ լեռնէն վար իջնալ , և տեսայ

\* Այս բլուին էուի բառն մէք պատճենաբերունը :

առուակ մը որն որ կաղնիներուն և թաւշենիներուն  
խոռոչներէն անցնելով լճի մը մէջ կը թափէր :

Արդէն արեք իւր մարը մտած էր , հետեաբար  
քայլերս կրկնապատկել հարկ էր ինձ , որպես զի լերան  
վրայ գիշերն անցնելու դժբաղդութիւնը չունենամ :

Այսպէս հասայ լերան ստորոտը որն որ բարեբեր  
դաշտերով , հովհաններով , և մարգագետիններով  
ծածկուած էր :

Երբոր բնութեան գեղեցկութեանը վրայ զմայ-  
լելով կը զննէի . տեսայ ծերունի մը որ փսիաթէ զըլ-  
խարկով և ձեռքը կողով մը բռնած ծաղիկ կը ժող-  
ուէր , և երբեմն զուարձութեամբ ծաղիկները կը  
սփռէր ուրիշ կողովի մը մէջ որն որ լճին ալիքնե-  
րուն վրայ կը ծփար : Իւր ճակտին վրայ նկարուած  
էր ախրութիւն մը , և որուն դեմքին վրայ տրտմու-  
թեան և թշուառութեան նշանները կը տեսնուէր :

Մոտեցայ քովը և յարգանօք ողջունեցի զանի  
որն որ սիրով պատասխանեց իմ ողջունիս :

Իմ զգուշաւոր դիրքս ու վար նայող աչքերս  
իրմէն ներում կը խնդրեին զինքը ակամայ այսպէս  
շփոթելուս համար : Ծեւթեիկ կարմրութիւն մը  
իրեն դեղնած այտերը գունաւորեց :

Դարձայ խնդրեցի՝ թէ ճամբորդ մը ըլլալով հե-  
ռաւոր երկիրներէ եկած , այս գիշերուան համար  
ապաստանարան մը կը բարեհաջի՞ք շնորհել :

Դարի ծերունին յօժարութեամբ ընդունեց իմ  
խնդիրս , և մաղախս գետինը դնելով քիչ մը նստանք

մարգագետնին վրայ ծառի մը ներքեւ : Վիշխօսակցութենէ մը ետքը հարցուցի՝ “թէ ինչու այս ծաղիկները կը հաւաքէք”, : “Եա առանց իմ հարցման պատասխանելու հետևեալը մռմրաց քթին տակէն :

Ո՞րչափ թշուառ է այն Հայրը,

Որ խոր ծերութեան ատենը .

Իւր ձեռօքը կ'դնէ հողը ,

Օսյդ մը սիրելի զաւակունքը :

—Ո՛չ հայր իմ, կրկնեցի զգածեալ ձայնով մը .  
Քու այդ ըսածէդ և դիմացդ վրայի տխրութեան նշաններէն յայտնի կը տեսնուի թէ՝ ինձ պէս զլխուդ շատ դեպքեր պատահած են : Եւ սկսայ համառօտար պատմել գլխէս անցածները :

“Քաջաբաղուկ Ասպետ հօրս պատերազմի ժամանակ աշացս առջեւ կորսնցունելս : Տղայութեանը գրոց պերճութեամբ մշակուած չքնաղ դիւրազգածութեան տէր մայրս, զորն որ պատանեկութեանս ժամանակ կորսնցունելու դժբաղդութիւնը ունեցած էի : Ա երջապէս տասն և ինը տարեկան եղած հասակիս մէջ Հայրենիքէն և առն բանէ զրկուած թշուառս օտար աստղերու տակ անդաստական թափառիլս . Ա՛ Ա՛ :

Բարի ծերունին քիչ մը ժամանակ լուսութիւն մը պահելէն վերջը, “Ո՞վ երիտասարդ ճանապարհորդ իմ ըսելիքս երկայն և շատ սրատամլիկ է : Հիմա, երթանք մեր խթչիթը, ուր պիտի տեսնես իմ հիւանդ կողակիցս որ երեք տարիէ ՚ի վեր անկողնոյ մէջ

կը տառապի . պիտի տեսնես իմ հաւատարիմ դը-  
րացիս որ հեւանդին ամեն պիտոյքը կը հոգայ .. :

Այս ըստ , և հեռացաւ ինձմէ քանի մը վայր-  
կեան , և յետոյ վերադառնալով ըստ . “ երթանք  
բարեկամդ իմ մեր Խրծիթը քիչմը ընթրել . և այ-  
նուհետեւ քեղի պատմեմ մեր և որդոցս կենաց  
պատմութիւնը ” : ‘Օերունւոյն հետը ծառա-  
զարդ նեղ ճեմելիք մը մտնելով ուրկէ Խրծիթը կեր-  
թուէր :



‘Օառի մը տակ Պերեզման մը նշմարեցի  
զոր ծերունւոյն հաւաքած ծաղիկներով ծածկուած  
էր . և որուն վրայ այսպէս էր զրուած :

ՃԻՐԻՄՔ  
ՊԵՏՐՈՍԻ ԵՒ ՍԵԼԻՄԱՅԻ  
ԶՈՅԴ ՄԸ ԱՆՄԵՂԱՅ

Օ՞սյդ մը անմեղ Աիրահարաց :  
Ոսկերք ՚ի շիրիմն ամփոփուած :  
Որք յաշխարհիս միմեանց զԱէր :

Ա այելել չե կարողացած :

Ո՞չ, վարդի մը պէս ծլեցան,  
Սակայն շուտով թառամեցան .  
Չի ինդրեցին ուրիշ բան մը .

Ա յ ծաղկաք ծածկել գներեզմանը :

Քանի մը վայրկեան ես և ծերունին մերդեմ -  
քերը արտասուաց աղի կաթիլներովը թրջելնէս վերջը  
մեկտեղ գացինք խրճիթը որ լերան ստորոտի մեկ  
կողմը շինուած էր :

Հիրաւի գեղջկական երեսյթ մ'ունէր այն, ուրիէ  
ներս մտնելով տեսայ ծերունի կին մը որ յարդէ  
շինուած անկողնոյ մը մէջ կը տառապէր . և որուն  
աջ կող մը հիւանդապահ կինը նստած զգուշու-  
թեամբ կը հսկէր հիւանդին վրայ :

Հիւանդին վիճակը դիտելով կը տեսնէի թէ  
աչուները դեղնցած խոր սրտեն կը հառաչէր իրը թէ  
օգնութիւն կը խնդրէր ինձմէ :

Ա յ տեսարանիս վրայ սիրտս շարժեցաւ, փա-  
փաքեցայ որ գէթ ես ալ ծառայութիւն մը ընեմ:

Արդէն պանդխտութեանս կը ճանչնայի խել մը  
բոյսեր , որոնք հիւանդի դաշման կրնան ըլլալ :  
Ուստի Խրճթէն դուրս ելայ փափաքած բոյսերս  
դտայ , անոնցմով տեսակ մը դեղ շինեցի որ բա-  
ւական օգնեց հիւանդին . և որուն դեղնած այտե-  
րուն վրայ ուրախութեան ժամանակ մը նշմարեցի :

Ա երջապէս բարի ծերունին քովի առանձնա-  
տեղին զիս տարաւ , ուր կարագ և հաց պատրաս-  
տած էր , զորոնք ընթրեցինք :

Ի աւական ժամանակ հոն կենալով խօսակ-  
ցելնէս յետոյ , Խրճթէն դուրս ելանք մարգագետ-  
նին վրայ նստանք :

Օդը պարզ էր , Երկինքը կապոյտ բազմա-  
թիւ աստղերով զարդարուած : Լուսինը սպիտակ  
ամպի մը մէջէն կ'ելլէր , ու խաղաղ սահելով օդին  
մէջէն գիշերային միջութիւնը կը փարատէր :

Քաղցր զեփիւռ մը երերուն մայրենիներուն  
մէջէն փչելով կը զովացնէր մարմինները , և ծա-  
ղիկներուն կոկոններէն անոյշ հոտ մը կը բուրէր :

Խրճթէն քիչ մը հեռու առուակ մը իւր խո-  
խոչնաց ձայնովը արձագանք կուտար անտառնե-  
րուն , որ կուգար կը միանար լշակին մէջ որուն ա-  
լիքները լուսոյ արծաթադոյն լուսովը կը փայլէին :

Քիչ մը ժամանակ Ի արի ծերունին ձեռքը  
ճակտին վըայ դրած մտածելէն վերջը , սկսաւ այ-  
րած սրտով , ցաւադին ձայնով , և արտասուաթոր

աչուներով հետևեալ սրտաշարժ պատմութիւնը  
ինձ պատմել :

Ես ծնած եմ Աֆղանստանի և Հնդկաստանի  
շրջակայ գիւղերէն մեկուն մէջ որ կը կոչուէր ՄԵՆՈՒ  
և որն որ շատ բարեբեր գիւղիկ մ'էր :

Այս գիւղիս գիւղը շատ շքեղ է . ձմեռուան  
սաստկաշունչ քամիները հոն բնաւ չեն շնչեր , ա-  
մառուան ջերմութիւնը զովաշունչ զեփիւռներու  
քաղցրութեամբը բարեխառնուած է :

Գիւղին բոլոր բնակիչները կտաւագործ են . և  
ամառը կտաւ գործելով աշնան ատեններս Լալկա-  
թայ կիջնան ծախել փոխարինութեամբ :

Իսկ ես երբ տասն և չորս տարեկան եղայ  
հայրս կորսնցունելու դժբաղդութիւնը ունենալովս  
ստիպուեցայ բազուկներուս աշխատութեամբը մեր  
օրական պարեննիս ճարճը այն աշնան ատեններս  
լալկաթայ իջնալ կտաւ ծախելով :

Ճ'ամբորդութիւննիս Անպաեմբեր ամսուն գե-  
ղեցիկ գիշեր մ'էր . գիշերուան գաղջ զեփիւռը  
գեղեցիկ զովութիւն մը կը բերէր . սկսեր էր աշ-  
նան տերեւաթափը և այգեկութքը ,

Ը ինականք ամեն կողմէն կերթային այգինին  
ժողուելու անուշահոտ ողկոյզները .

Անք ալ ճանապարհորդակիցքս այգինե-  
րուն մէջէն անցնելով ցնծութեամբ լեցուած շուտով

Հասանք Կուլկաթայ Հնդկաստանի գլխաւոր քաղաք :

Ա, ախ այս քաղաքիս կլիման սաստիկ տաք ըլլզալուն, երկրորդ զանազան և մեծ պատճառներով \* երկարատև հիւանդութեան մը ենթակայ եղայ .

Միշտ մահճոյս մէջ կերազէի Մայրս և ազգականներս, ու վերմակը և սաւանը իմ արտսուքովս կը թրչէի, որոնք գետի նման կը հոսէին աչերէս :

Ահա՝ այսպէս երբ կը տառապէի մահճոյս մէջ, օր մ'ալ յանկարծ ընկերներս բերին ինձ Անդղիացի քժիշկ մը, որն օր ուշադրութեամբ զննեց զիս . և զմեզ ապահովցուց թէ՝ քիչ ժամանակէն կրնամ առողջանալ :

Իմիշկը երբ մերժուեցաւ ինձմէ, աշխատեցայ օր քիչ մը քնանամ սոյն ուրախութեամբ :

Քունիս մէջ երազ մը աեսայ : Ինձ կը թուէր թէ՝ խոչնդուներով պատած փոսի մը մէջ ինկած էի մահիմս կոնակս բեռնաւորուած . նման այն փայտահարին, որն օր փայտերու խուրձով մը բեռնաւորուած կը վերադառնայ անտառէն իւր աղբակը :

Այս փասիս մէկ կողմնալ գեղեցիկ ծաղկազարդ Հովիտ մը կար, ուր նաև գտնուած բլրակին հաւեէն արեւ իրրե անդունդի մը մէջ կը գահավիժէր, և բլրակին ստորոտը հայելոյ պէս փայլող աւաղանին

\*Տես Պատմութեան Յերես :

քով իմ եղբօր որդիս նստած , և հաւաքած ծառ  
զիկները աւազանին մէջ կը սփռէր : Կը ճգնէի զանի  
կանչել . բայց կարծես թէ մէ կը ծեծ կ'սպառնար  
վրաս չի խօսելու համար : Հաղիւ խոչնդոտները  
մագլեւով փոսէն վեր կելէի և կը մօտենայի հովտին ,  
մէկէն խորխորատը կը գլոտորէի :

Երբ այսպէս կերազէի , յանկարծ շշնկոցէ մը  
վախով արթնցայ քրտանց Ռվիկանոսին մէջ . և ոըր-  
տիս խայթը միշտ կը նեղէր զիս տեսած երազս յի-  
շեցնելով :

Վըշալոյսը ծագելու մօտ էր . սկսեր էին աքա-  
զաղներուն երգելու ձայները լսուիլ , որոնք կ'ող-  
ջունեն արշալոյսը և ամէն մարդու կիմացնեն աշ-  
խատութեան սկսիլ , թողլով քնոյ քաղցրութիւնը  
որ կը վայելեն գիշերուան մութին մէջ .

Եսրէն մրաբս տարեր էր . և այն փոսին մէջ  
երբ կը նեղուէի , մէյմ'ալ յանկարծ ծերմակ հա-  
գուստով ծերունի մը եկաւ ձեռքէս բռնեց և տա-  
րաւ . հովտին մէջ ուր եղբօրորդւոյս գիրկը նետ-  
ուեցայ և սիրոյ համբոյրնիս իրարու տալէ վերջը  
արթնդայ :

Պատուհանը բացի և մտիկ կընէի թռչնոց դայ-  
լայիկները որոնք քաղքի ներդաշնակութիւններ  
կը յօրինէին մաքուր օդոյն մէջ :

Փոքրիկ թռչնիկ մ'ալ պատուհանիս դիմացը  
կեցած միշտ կը գեղգեղէր , կարծես թէ բարի լուր  
մը ունէր ինձ աւետելու :

Առաւօտը աղեկ մը ծագեցաւ, և իմ ձանապարհորդակիցներէս մին եկաւ իմ ինչ վիճակի մէջ ըլլալս իմանալու . և պատու հանին քով նստած իմ տեսած երազիս վրայօք կը խօսակցէինք :

Յանկարծ սենեկիս դուռը բացուեցաւ, և օտարական ձամբորդ մը եկաւ գրամանէն նամակ մը հանեց ինձ տուաւ և չեռացաւ ինձմէ :

Ի՞ացի նամակը և տեսայ վարդի փունջէ պատկեր մը նկարուած, և որուն մէջ իմ Եղբօրորդիս Փառնակ գրած էր մօրս հիւանդութիւնը իմ անկէ բաժնուած ատենս, և հիմա ալ քաջառողջ վիճակի մը մէջ ըլլալը եւ եւ :

Ըատ ուրախացայ այս նամակիս վրայ, և միշտ իմ արտասունքներս անով կը ցամքեցնէի . ու կը կարծէի թէ Մօրս գիրկն եմ. և որով առողջացայ :

Պիւղացի ընկերներս գացին . իսկ ես որ հազիւ օրական պարէնս հայթայթելու չափ ժամանակ չունենալովս ստիպուեցայ զինւորութեան գրուիլ, և իմ գործքերովս Ասպետ մ'եղայ :

Իմ սրտովս կրցայ քանի մը աղնիւ մարդոց հետ բարեկամանալ . որոնց միջնորդութեամբը ամուսնացայ աղքատիկ գերդաստանէ Յուլիանէ անուամբ աղջկանը հետ, (և որն որ հիմա հիւանդ է :)

Պիրեթէ ամսուան մը ամսունացած էի, մէծ խռովութիւն մը ծագեցաւ Հնդկաստանի և Աֆղանստանի մէջ այսպէս :



ՀԱՅ ՀԱՅ

ԵՒ

ԲԸԹԱՆԱՒՄՆ

---

Սմբուան տիտոր գիշեր մը խորին լռութիւն մը  
տիրած էր բոլոր Հնդկ սստան\* . միայն թէ ժամա-  
նակ առ ժամանակ փշած բքաբեր քամիները կը  
վրդովէին այս լռութիւնը :

Ինակիները իրենց դռները ամուր գոցած ու-  
մանք չեին կրնար քնոյ բազցրութիւնը վայելել, երբ  
իրենց ապագայ վիճակը կը մտածէին :

Վ. Այ ք վառարաններուն բով կծկոած ահու  
զողի մէջ ինկած՝ ապագայն կը մտածէին ներկային  
հետ բազդատելով . վասն զի զիտէին թէ Աֆղա-  
նըստանցիք իրենց վրա, պատերազմ բանալ կուզեն :

Վարդէն պարիսպներուն դռները գոցուած և  
բանալիները արքայական պալատը խրկուած էր :

Խերգագահները բերդերուն վրայ և գիշերա-  
պահները փողոցները ժուռ կուգային բնակչաց պահ-  
պանութեանը համար :

\* Զեւը ցուցու Հնդկաստանի մէջ սովորաբար գէլերը

Ես որ Ալալտ—Պէրժան ասպէտ անունով  
Հնդկաստանց ոց բանակաց գլուխ կարգուած և  
պատէրազմներու ատեն սայրասուր գեղարդով  
շատ քաջութիւններով մեծամեծ յաղթութիւններ  
ստացած էի . փոքրիկ բնակարան մը ունէի , հոն  
վերնայարկի փոքրիկ սենեակին մէկ անկիւնը  
քաշուած արքունի հրամանագիր մը կը կարդայի այ  
տիսուր գիշերս : Խսկ կողակիցս Յուլիանէ վառարա-  
նին քովին էր նստած :

Տանս դուրսի տեսքը այնչափ շքեղ չէր որչափ  
որ ներսը . բոլոր պատերը մամուռվ էին պատած,  
որոնց վրայ քաղաքներու և հոյակապ շենքերու պատ-  
կերները կը գտնուէր : Փոքրիկ վին մը որով կը զու-  
արձանայինք :

Ի՞նչ լուր ունիք , ըստ Յուլիանէ ժպտելով  
մը ինձ :

— Ոչինչ , պատասխանեցի . սակայն գեմքի  
վրայ տիրած էր անձկութիւն մը : Ամուսինս գոհ  
չըլլալով իմ պատասխանիս ստիգեց զիս ճշմարտու-  
թիւնը խոստովանելու :

— Ո՞ինչև ցարդ սիրելիդ իմ ըսի , ուղեցի ձեզ  
մէ ծածկել այն մօտալուտ աղետը , որ թերես . . . .

— Ի՞նչ , նոր աղետ մը կը պատմեք . ո՞հ , կա-  
ղաշեմ ըսէք ինձ , ընդմիջեց ամուսինս :

— Աերջապէս ստիգուած եմ ան բան յայտ-  
նել . Աֆղանստանցիք ստուար բանակաւ մը Հայ-  
քենեաց վրայ պիտի յարձակին . արդէն Հնդկաստանի

սահմանագլուխը հասած են : Ասած ես անշուշտ այս  
ազդին քաջութիւնը և գործքիրը . ուստի աւելորդ  
է երկարել : Այսպիսի միայն կըսեմ որ սահմանա-  
գլուխն անցած են :

— Ուրեմն դուք ալ պատերազմի պիտի երթաք :

— Ես յսպէս կը հրամայէ ինձ հայրենիք , պէտք  
է անոր հրամանին անսալ :

Այս միջոցին դուռը զարնուեցաւ , և քաղաքին  
բերդապահ դռնապանը սենեակս մտաւ ձեռքը ա-  
զոտ լուսով փոքրիկ լապտեր մը բռնած և ըստ  
Տէր իմ ահա ժամ մը կայ որ Եֆղանստանցիք  
Հիմալայա լերանց ստորոտն հասան :

— Ո՞վ ձեզի բերաւ այդ լուրը :

— Բերդապահ ընկերներնէս մին տեսեր էր  
թշնամին և մեզ իմացուց :

Դռնապանը ելաւ գնաց և ես ամուսնոյս հետ  
գարձեալ մինակ մնացի : Այլ հարկ էր ինձ ան-  
միջապէս զօրացս հետ վրանաբնակ անցնել գիշերը  
հետեւեալ օրուան համար :

Ուստի զենքէրս առի և պատրաստուեցայ դուրս  
ելլալ բայց Յուլիանէի հետ հրաժեշտի վայրկեան-  
ները շատ սրտաշարժ էին :

Անբարբառ գրկախառնեալ չէինք կրնար ի-  
րարմէ զատուիլ . և մեր երկուքնուս դեմքերը յոր-  
դահոս արցունքներով կը թրջուէին :

Աերջապէս հեծեծանքը բռնելով , — գն'ա ը-  
սաւ ինձ , Աալու — Պէրժանդ իմ , հայրենեաց հա-

մար պատերազմելու, այս վիճակը քեզի սահման-  
ուած է, Աստուծոյ կամացը պէտք է նազանդինք՝  
Աստուած քու քալերուդ առաջնորդէ, ըստւ, և  
դարձեալ ուժով մը սրտին վրայ զիս կը սեղմէր :

Քանի մը վայրկեան այսպէս անցնելնէն վերջը  
— մնաս բարեա՛ւ սիրելիդ իմ, գոշեցի հատկուալ  
ձայնով մը, մնաս բարեա՛ւ, ես Հայրենեաց պաշտ-  
պանէ, երկու կողմանէ փոխադարձ զիրար չի մոռ-  
նանք . այս ըսի և բաժնուեցայ սպառազինեալ, ու  
գացի Հիմալայա Երանց ստորոտի դաշտը ուր որ  
բոլոր բանակը գումարուած էր թշնամոյն դէմ :

Արեգակը նոր սկսեր էր հորիզոնը բարձրանալ.  
Երկու բանակները ճակատ առ ճակատ պատրաս-  
տուած յարձակման նշանին կապասէին :

Պատերազ մը չսկսած բանակին գիրքը դիտե-  
ցի, պտտեցայ զօրացս մէջ և Հայրենասիրական խօս-  
քերով խրախուսեցի արիութեամբ մարտնչիլ և ար-  
իւն թափել Հայրենեաց համար :

Քաջ զօրականքդ իմ, քանի մը անգամ ձե-  
զի հետ թշնամոյն դէմ մարտ մղելու բաղդը ու-  
նեցայ և ամէն սնգամուն ձեր արիութեամբը յաշ-  
թութիւն փառքու ստացանք : Այս յաղթանակաց  
պատճառաւ մեր մարմնոցը վրայ սպիներ կը կրենք,  
զանոնք Հայրենեաց համար ընդունած ենք, զորոնք  
մինչև գերեզման պիտի կը ենք :

Այս անգամ ալ զօրականքդ իմ, կը մնայ մէզ

Նոյն փառքը ստանալ :

Երբէք չի վախնանք թշնամեաց բազմութենէն , և անոնց ահագին սուբերէն : Այո՛ , թշնամին ահաւոր է այլ անոնց յաղթելը դժուարին չէ եթէ արիութեամբ մարտնչինք 'ի սէր ձայրենեաց , զոր ստնակու ընելու կըսպառնայ թշնամին :

Ուէ որ յաղթութիւնը մեր ձեռքը հասնի , դիւադաւալ կը տապալենք գետին զանոնք , որով ճըշմարտութեան կողմը կրաքարանայ : Խսկ թէ որ պիտի մեռնինք , այս պատերազմիս մէջ լսնդութեամբ ընդունեաք այն մահը . քան թէ վստութեամբ փախչիլը . ձապա զօրականք , թշնամեաց զօրութենէն . թշնամեաց բազմութենէն չի վախնանք . թափենք արիւննիս , և երբէք քաջութեան հետ վատութիւն չի խառնենք :

Այս խօսքերս բոլոր զօրաց սիրաը վառեցին . որոնք թէեւ քիչուոր , բայց ստուար բանակներու դէմ գնել կը խոստանային :

Հարձակման նշանը տրուեցաւ . երկու բանակները խառնուեցան իրարու նիզակ 'ի ձեռին :

Խոկզբան բանակին աջ թեր , որուն ես կը հրամայէի , ուժգնութեամբ կուռեցաւ . այլ թըշնամեաց ստուար բանակին չի կրցաւ դիմանալ . և ցրուելու վրայ էր , երբ ձախ թերին զօրապետը ինձ սգնութեան հասնելով վանեց թշնամին մեծամեծ քաջութիւններ ընելով : Սակայն այն յաջողութիւնը չի կրցանք ունենալ մինչեւ վերջը : Վասն զի երբ

բանակին ձախ թեկին՝ որ ընկճելու վրայ էր, ոգ-  
նութեան վաղեց, հոն մահացու հարուած մը ըն-  
դունեց թշնամի զօրքերէն և թաղուեցաւ դիակաց  
տակ :

Այս քաջ զօրապետին անկումը վհատեցուց  
բոլոր բանակը, որ փախչելու ստիպուեցաւ :

Իզու՞ր կը ձայնէի զօրաց պատերազմիլ արի-  
ութեամբ : Այս անգամ՝ լսելի չեղան խօսքերս :

Հասկցայ որ յաղթանակեց թշնամին, կմնար ինձ  
ահա կամ գերի ըլլալ թշնամոյն և չարաշար մահ-  
ուամը կեանքէ զըկուիլ, և կամ փախչիլ :

Խոհեմութիւն էր փախչիլ հեռանալ, ուստի  
զգեստներս իրիսելով, ինկայ լեռնէ լեռ անտառէ  
անտառ, որպէսզի թշնամոյն բանակէն հեռանամ,  
և իրօքալ երկար ատեն քալեցի :

Ուական ինկայ այնպիսի անտառներու մէջ  
ուր ոչ ճամբորդի մը ոտքերու հետքը կը տեսնուէր :

Հազիւ մեծ դժուարութեամբ կրնայի թանձը  
թուփերէն անցնիլ, երբեմն երբեմն առուներու հան-  
գիպելով : Որշափի յառաջ կերթայի թփերն այնչափ  
աւելի կը խտանային . անանկ որ լերան գաղաթնե-  
րը բոլորովին տեսութենէ կորսնցուցի :

Ո՛չ, կըսէի հառաչելով, գիշերս այս սոսկալի  
անտառին մէջ վայրի կենդանեաց հետ պիտի ան-  
ցունեմ. ո՞վ գիտէ թերես կերակուր ըլլամ անոնց :


Երբ այս մտածմունքներով ճամբաս կը շարու-  
կէի, յանկարծ առջևս զառիվայր ուղի մը տեսայ

որ բազմատեսակ ծաղիկներով զարդարուած դաշտ  
մը կը հանեմ : Աս դաշտին մէջ ոչխարները իրենց  
խնամոտ հովուին քով խայտալով կը ճարակեին :

Դացի հովուին մօտ յարգանօք ողջունեցի  
զանի երկրին սովորութեանը համեմատ , խընդ-  
բելով որ ապաստանարան մը շնորհէ թշուառի մը ,  
որ ատն էր կը թափառի օտար երկրի մէջ հաց ճա-  
րելու համար : Այսպէս չուզեցի երբէք իմ ով-  
րուալս , և ոչ իսկ թափառական շրջելուս ճշմարիտ  
պատճառը յայտնել :

Հովեւը խղճալով հիւրնկալեց զիս , և Կորոյ  
ըսուած գիւղը բերաւ , որն որ ասկէց քիչ շատ հե-  
ռիէ : Հիւրնկալիս յարգորանօքը որոշեցի հովիւը-  
լալ և ժամանակ մը հովուական կենաց քաղցրու-  
թիւնը վայելելով միիթարուիլ . և այս կերպով ա-  
մեն օր կը տանեմի հոտը դաշտը արածելու համար :

Մինչեւ այն ատեն ամենեին իմ կնոջս վրայօք  
լուր մը առած չէի , և չէի գիտել թէ ո՞ւր է գացել :



## ԹԵՐՈՒՆՈՅՆ ԱՄՈՒՍԻՆԸ

101

**Ա**շնան գեղեցիկ եղանակը մօտեցերէք : Այս  
եղանակիս մէջ եղեամէ զարնուած և քիչ մը ա-  
տեն կարմիր գոյն առած տերեւները կսկսէին վար  
թափիլ ծառերէն . բայց մարդագետինները ու խո-  
տերը աշնան անձրևներէն կենդանացած կը ձլէին  
գարնան պէս :

**Բ**նկերս որն որ ալ ծերացած էք , չէք կարող  
հովուութեան ալաշտօնը վարել , ուստի մեր տիրոջ  
կամօքը հայրենիք գնաց , և հօտը արածելու հոգը  
բոլորովին իմ վրաս մնաց :

**Ա**մեն ատեն ինչպէս որ ամէն տեղ սովորութիւն  
է թէ առտօտուն և թէ իրիկունները ոչխարները  
գոմէն դուրս հանուած և ներս մացուած ժամա-  
նակնին՝ կը համրուի :

**Ե**րիկուն մը երբ ոչխարները գոմ կը մացու-  
նեինք , ոչխարաց տէրը որ նոր հովուի մը հետ ե-  
կած էք կենդանինները աչքէ անցնելու , ոչխար մը  
պակաս գտնելով սաստիկ յանդիմանեց զիս իմ ան-  
հոգութեանս համար , և պատուիրեց որ ոչխարը  
գտնեմ . և հօտին պահպանութիւնն ալ նոր հովուին  
յանձնեց :

Հնաղանդեցայ տիրոջս հրամանին և անմիջապէս սկսայ փնտռել կորուսած ոչխարը, այլ փութը գացին բոլոր աշխատութիւնս : “Ա, ոյն դիշերը դարձայ խրճիթս բայց չկրցայ քնանալ :

Վուաւօտուն կանուխ արթնցած փութացի փընտռուել ոչխարը • խել մը ատեն թափառեցայ, և ցորեկ ատեն բլրի մը գագաթէն յանկարծ ոչխարի մայելու ձայն մը լսեցի . ո՞չ, ըսի ինքնիրենս ուրախութեամբ, գտայ կորուսեալ ոչխարս, ի՞նչ բերկրութիւն երբ զանի գրկեմ, ու սկսայ տկճորովս զանի կանչել, ճամբուն վրայ առուակի մը հանդիպեցայ որն որ կաղնիներուն և թաւշենիներուն խոռոչներէն անցնելով լճի մը մէջ կը թափէր :

Ի՞նյց որչափ մեծ եղաւ զարմանքս, երբոր մարգագետնին մէջ տեսայ կին մը որն որ ծառի մը կոճղին կրթնած գետնախնձոր կուտէր, և ոչխար մը գրկած՝ գետնախնձորին կեղեները անոր կուտար :

Ուրախութենէս սկսայ քայլերս բազմապատկել, և կը զարմանայի թէ ի՞նչպէս այս անբնակ և ամայի երկրիս մէջ կին մը կը բնակի, և թէ ի՞նչպէս ոչխարը հոս եկեր է :

Վինը երեսուն սաւեկան կար, սակայն դէմք’ն յայտնի կերեար թէ թշուառութիւնը եղծած էր թէ՝ իւր գեղեցկութիւնը և թէ՝ երիտասարդութիւնը :

Կնոջ դէմքը հետաքրքրութիւնս շարժեց . քովը մոտենալով հարցուցի թէ ի՞նչպէս եղեր է որ հոս կը բընակի :

Այն առեն թշուառ կինը սկսաւ պատմել ցաւադին ձայնով մը այսպէս :

“Երեք տարի կայոր այս անբնակ և ամայի լեռները կը բնակիմ . ծառերու , լեռանց գագաթներէն , և երկնից կամարէն զատ ուրիշբան մը չեմ տեսած մինչեւ ցայսօր : Չորեկները օրապարէնս ճարելու կղբաղիմ , իսկ դիշերները լուսնոյ արծածագոյն լուսովը կը մահթարուիմ . և շարունակ այս խօսքը կը կրկնեմ թէ՝ այս ամէն իրաց Արարիջ Հարկաւ ինձ պէս թշուառ մէկն ալ երեսէ չի ձգեր :

“Երեք երկար տարիներէ ետքը ահա՝ այսօր բանական արարած մը կը տեսնեմ և անոր ձայնը կը լսեմ : Դժբաղդութիւն մ'էր որ զիս այս դառն կննաց գատապարոեց , մանկութենէ փափկութեան վարժուած , այժմ անտառաբնակ կանցընեմ օրերս .. :

Այս խօսքերը ըսելով սկսաւ լալ , և ապա շրունակեց իւր պատմութիւնը :

Ես ծնած եմ Նորիկաստանի մէջ աղնուական ցեղէ մը . գրեթէ տասն և վեց տարեկան էի երբ Հարս եղայ երեելի Ասպետի մը : Իսայց Հազիւ ամսուան մը ամուսնացած էի , Աֆղանստանցիք մեր երկրին վրայ յարձակեցան :

Ամուսինս թագաւորին և իւր Հայրենեաց ծառայելու Համար ստիպուեցաւ պատերազմի երթաւ, որով իրարմէ բաժնուեցանք :

—Տիկին , ըսի ըսդմիջելով անոր խօսքը , կը

տեսնեմ որ միւնոյն թշուառութեան ենթակայ եւ-  
զած ենք , ո՞չ ի՞նչ տխուր օր , յորում ես ալ  
քեզի պէս ամուսնէս բաժնուեցայ :

— Բաժանման օրէս 'ի վեր , շարունակեց կինը :  
մէյմ'ալ չի տեսայ զանի . այնուհետև թշնամիները  
զիս գերի բռնեցին Վահաճարքա տանել ծախելու  
նպատակաւ :

Ուստի նաւ մը դրին զիս յիշեալ երկիրը տա-  
նելու : Այսչափ կրնամ մակարերել թէ , ապրիլ  
ամսոյ գիշեր մը երբ նաւը հոգին միջացաւ կը սահեր  
կերթար . երկնից կապոյտ կամարին վըայ կը շո-  
ղային աստղերը . գեղափայլ թագուհի լուսնոյ  
սկաւառակին լոյսը կը թափանցէր մինչև ծովեզեր-  
եայ անտառներու ծառոց գագաթները որոնք գի-  
շերուան զեփիւռովը կը շարժէին :

Բայց այս գեղեցիկ պայծառութիւնը գրեթէ  
շատ քիչ տեսեց , վասն զի լուսինը սև ամպով մը  
ծածկուեցաւ շարագուշակ փոթորկի մը նշան էր այս :

Այս բանս նաւազետը հասկցաւ , ուստի իւր  
նաւաստիներուն հրաման ըրաւ . որ առագաստները  
գոցեն անմիջապէս :

Ակսան հողմերը սաստկանալ , և անձրւե ու  
կարկուտ տեղալ , նաւը խաղալիկ եղած էր ալեաց  
և մենք յուսահատ ընկղմելու վրայ էինք :

Այս երկար ժամանակուան մ.ջ անկարող էր  
նաւապետը որ նաւը Վորէա դարձնէ :

Ա երջապէս լեռան պէս ալիքներ նաւին բաշ-

Խելով նաւը թռւնեի աւազոտ ծոցը խրեցին :

Առաջի գիշերը հոն անցուցինք , և առաւօտուն երբ արեւուն ճառագայթները Ապաէրի լերանց գագաթէն կը բարձրանային , նաւագետը երկու թնդանօթ արձակեց մօտ բաղաքներէ օդնութիւն խնդրելու համար , բայց՝ 'ի զուր :

Երկու օր սպասելէնէս վերջը , անօթութեան չի կրնալով համբերել , պարտաւորեցանք այս անբը նակ և ամայի լիոները տարածուիլ :

Աւրիշ բան չէր տեսնուէր բոլոր ծոցիս մէջ . մի միայն լնդարձակ բլուր մը՝ մոխրագոյն ժայռերով որուն ստորոտը ինչուան ծով : կը տարածուէր . իսկ ժայռերը մամուկ պատաժ կը գժուարեցնէին մարդուս բլուրը ելլել . և կերեաւ թէ երբէք բնակութիւն հաստատուած չէ այս երկրիս մէջ :

Կաւէն գուրս ելայ հետո դանակ մը և յարդէ անկողին մը առած զօրոնք նաւաստիները թողած էին . գժուարաւ անցայ այս խորտութուրդ ճամբան . և երբ Ապաէրի լեռը կելլէի յանկարծ ականջիս սոխակի մը երգելու ձայնը եկաւ , որն որ իւր զմայլեւի ձայնովը անտառները կը թնդացնէր և նաւաշելութիւնէ աղստած թշուառիս սրտին սփոփանք մը կաղզէս : Աս ձայնին կընկերանար առուակ մ'ալ , որուն փայլուն ջրերը ծաղկաստանի մը մէջէն սողոսկելով կանցնէին այն տեղէն :

Ճոն քիչ մը կանկառի ծարաւս անցնելու , և մէկ կողմէն կը մտածէի բնակութիւնս հոս հաստատել :

Աակայն յարմար տեղ մը չի գտնելուս , սկսայ  
լունէն վար իջնալ , և այս կտղնիին խոռոչը գը-  
տայ . Այն ատենէն ՚ի զեր հոս կը բնակիմ , և  
բաց ՚ի գետնախնձորէն ուրիշ բան մը կերած չեմ :

Երեկ առաւօտ երբ կտկուղ բարակ կաղնիի  
Ճիւղերէն կողով մը հիւսելու նստած էի , բանջարե-  
ղենները մէջը դնելու համար , որոնք իմ օրական  
պարէնս են . յանկարծ ծառերու խշրտոց մը զիս  
շփոթեցին , և վախով դարձայ ետիս տեսնելու  
համար թէ ի՞նչ բան կը խռովէ զիս :

Մէյմ'ալ երբ այս անմեղ և օրհնեալ անա-  
սունը որ աեսայ , բոլոր վիշտու ուրախութեան փոխ-  
ուեցաւ . քանզի երեք տարիէ ՚ի զեր այս առա-  
ջին անգամն էր որ իմ առանձնութեանս ընկեր մը  
ունեցայ :

Այս կենդանին վաղելով եկաւ առուակէն  
ջուր խմել . որչա՛փ կզմայլէի , երբ կը դիտէի թէ  
այս անմեղ կենդանին առջի երկու ոտիցը վրայ չո-  
քած ուրախութեամբ իւր ծարաւը կը յագեցնէր ,  
և մերթ ընդ մերթ կը դառնար չորս կողմը կը նայէր :

Չէի ուզեր զանի խռովել , ուստի երբ  
այսպէս զմայլած կը դիտէի , մէյմ'ալ յանկարծ  
ի՞նչ տեսնեմ , գայլ մը մոնշելով կուգար դէպ՚ի  
առուակը , ուր որ այս անմեղ անասունը ջուր խը-  
մելու պարապած էր : Խեղճ անասունը անշուշտ  
որս պիտի ըլլար գաղանին . ուստի զանի աղատելու  
համար գօտեորեցայ , մէկէն կաղնոյ Ճիւղ մը կը տ-

ըելով՝ սկսայ հալածել զգայլը առանց երկնչելու վասն զի այս նոր կեանքս ինձ ուժ մը տուած էր և կանացի երկչոտութիւնս որ բնական է, բարձած էր : Հետոյ այս անասունը բռնելով՝ բերի իմ խրճիթս : Հետեւեալ օրը կենդանւոյն հետըն կերացած դաշտը եկայ բանջարեղինս ուտելու, և ահա՛ դուք ալ հասաք :

Ուրախ եմ որ ոչխարի մը պատճառաւ բանական էակ մը կը տեսնեմ, ուսկեց երկար ատենէ ՚ի վեր զուրկ մնացած էի : Ա՛հ, ինչ դառն օրեր անցուցի այս խոռոչիս մէջ, ո՞րչափ արտասուք թափեցի իմ սիրելի ամուսնոյս, Հայրենեացս, և տնական կեանքիս վրայ, զորոնք կորսնցուցի . և թերեւս ո՞վ գիտէ յաւիտեան չի կրնամ վայելել :

Այս խոռոչիս մէջ որ իմ կենացս օրերը անցուցի, ուրիշ մխիթարիշ մը չունէի երկրիս վրայ բայց եթէ այս աղօթագիրքը, զոր գրացի բարեհամուչիս ինձ ընծայած էր . . . :

Այս ըսելով գիրքը ինձ տուաւ . առի զայն այլ հազիւթէ բացի գիրքը, առաջին անգամ գիտ մը նշմարեցի, կարգացի որ այս էր գրուած :

Յուրեժան յէշտակ զը ընծայէ  
Յուլեանէի նորին մուշտիմ բորե-  
կամունին Հայեփսիմ :

Այս տոլերը մէկ երկու անգամ կարդացի զարմանալեօք և սրտի անձկութեամբ :

Վինը գուշակեց ներքին յուղմունքս . և երբ  
կը պատրաստուէր բերանը բանալ , ահա' ես փու-  
թացի հարցնել թէ ի՞նչպէս իր ձեռքը անցած է  
այս աղօթագիրքը :

— ( Օսարի ձեռք չէ անցած . այն օրէն 'ի վեր  
երբ ընծայուեցաւ ինձ այս գիրքը , այն օրէն 'ի վեր  
միշտ պակաս չեմ ըրած քովէս . ամուսինս ալ ըս-  
տէպ կը կարդար :

— Ո՞ւ կըսուէր ամուսինդ , հարցուցի անձկանօք :  
— Ա ալս — Պէրժան ասպետ , որ շատ պատե-  
րազմներու մէջ մեծամեծ քաջոռթիւններ ըրած է ,  
և վերջին անգամ Աֆղանստանցիք մեր վրայ յար-  
ձակելու ատեննին՝ թագաւորին հրամանաւ գնաց  
թշնամեաց դէմ , և մէյմ'ալ անոր վրայ լուր մը  
չառի անկեց ետքը :

Վտածէ անգամ մը թէ ինչպէս յուղուեցայ .  
այս կինը իմ ամուսինս էր . ճանչցուցի ինքզինքս  
գրկուեցանք երկար ատեն ուրախութեան արտա-  
սուք թափելով :

“ Ես երեկոյ խոռոչին մէջ անցուցի , և հե-  
տեւու օրը ոչխարը հետս առի տիրոջս դառնալու .  
խոստանալ վ ամուսնոյս որ ամէն օր գամ զինքը  
տեսնեմ բոլոր հօտովս :

‘ Ձմուր միշտ Յուլիանէի քով կուգայի , ա-  
նոր պարէն բերելով մոխրոյ մէջ եփած հաց ,  
կարագ , և պանիր . ու կըակ շինելու համար ա-  
բեթ . և մէկտեղ անցուցած ժամերնուս մէջ չէինք

կշտանար մեր գլխուն պատահածները մարամասնաբար իրարու պատմելէ :

ՔՂ. Զ.

## ԺԵՐՈՒՆՈՅՆ ՎԱՂԵՄԻ

ԴՐԱՑԻՆԵՐԸ

Պարունը հասնելով՝ բոլոր բնութիւնը ոգի առած էր : Ոկուր էին ծառերը ծլիլ կանաչնալ, թռչնիկները իրենց անցյալ երգերովք գարնան արշալցուր ողջունել, բոլոր դաշտերը և մարգագետինները գալարեօք ծածկուած էին : Աղալեան գետը կարկաչասահ հոսելով՝ իր հայելիի նման ջրեր, կոռոգէին այս դաշտերը :

Ոինս դանելէս 'ի վեր կմտածէի թողուլ ծառայական պաշտօնս և երթալ կնոջս հետ ապրիլ . ուստի տիրօջս իմացուցի իմ գիտաւորութիւնս . որուն հաճեցաւ, և հաւատարմութեանս փոխարէն երկու ոչխար շնորհեց արու և էք . ուրիշ ոչխար ալ գնեցի իմ ստակովս և անոնց կաթով մենք կապրէինք . իսկ նոցա բուրդերէն չըւ- լիանէ գուրպա կը հիւսէր, որոնք նորոյ գիւղը կը տանէի ծախելու :

Իսկ ես խորհեցայ երկրագործութեամբ այս անմշակ և ամայի երկիրները ծաղկեցնել. բայց նախ

օր մը ուղեցի Յուլիանէին դաղափարը իմանալ՝ թէ  
կուզէ՞ հոս կենալ, ապա թէ ոչ հնդկաստան անց-  
նիլ:

— Վւելի կը նտրեմ բնակիլ այս երկիրները, քան  
թէ քաղքի խռովութիւններու մէջ թէւ հանգը-  
տութեամբ ։ :

Վան բան որոշուեցաւ. ուստի գացի Նոր գիւղէն երկու որմնադիր բերի, և այս տեղս Խըր-  
ճիթ մը կանգնեցինք կաղնիի Ճիւղերէն. ոչխարաց  
համար ալ գոմ մը պատրաստեցինք Խրճիթն մէկ  
կողմը, որոնց թիւը տարուէ տարի կը շատնար :

Վոտու մը երբ օդը ջինջ ու պայծառ էր, շուտ  
մը Խրճիթէն դուրս ելայ և գացի գոմ ոչխարները  
կթելու. և 'ի վերջոյ եկայ Յուլիանէի քով. և  
որովհետեւ նոյն օրն ալ գիւղ պիտի երթայի, Յու-  
լիանէ իւր հիւսած գուրպաները բերելով մաղա-  
խիս մէջ դրաւ, և քիչ մը նախաձաշիկ ընելէս  
վերջը ճամբայ ելայ գէպ 'ի գիւղը :

Առվարութիւն ունէի ամէն ժամանակ գե-  
տին եղերքը նստիլ յոդնութիւն առնելու համար.  
Իսկ Յուլիանէ երեկոյեան դէմ բլրակի մը վրայ կել-  
լէր և կը գիտէր իմ գալուստս : Եւ եթէ դժբաղդ  
արկած մը պատահէր իրեն, բարակ ժապաւինով  
կապուած կտաւի մը կտոր կը կախէր բլրակին վրայ  
դժնուած ծառէն նոյն դէպքը ինձ իմացնելու համար :

Վամանապէս նոյն օրն ալ գացի գետին եղեր-  
քը նստայ մինչև արել հորիզոնին վրայ լաւ մը

Քարձրացաւ , և յետոյ մտայ գիւղը :

Հատ յաջողութեամբ իմ վաճառքներս ծախելէս ետքը՝ խրճիթիս պէտք եղած գործիքները գընեցի և սկսայ խրճիթս վերադառնալ :

Դրեթէ կես աւուր մոտ էր խրճիթին դռնէն ներս մտայ , ուր Յուլիանէ բուրդ կը մանէր :

Հատ ուրախացաւ որ աղեկ գնով ծախեր ետ տարած ապրանքներս , վասն զի լեցուն զրպանով ետ դարձեր էի այս անգամ :

Այսպէս երբոր զուարճութեամբ Յուլիանէ իւր ձեռագործը , ես ալ մշակած երկրիս շուրջ ծառի ճիւղերէն պատ մը հիւսելու պարապած էի , յանկարծ կառքի և ձիոց ոտքի ձայներ առնելով շփոթեցայ և կուղէի իմանալ թէ արդեօք ո՞վ են որ այս ամայի երկիրը կուգան :



Առև մատճմաւնքով պարտիղէն դուրս ելած

ատենս երիտասարդ՝ սպասաւոր մը զիս դիմաւորեց և  
հարցուց թէ “ո՞ւր է Ապտէրի լերանց ստորոտը  
բնակողներուն խրճիթը” :

Հաստատական պատասխանիս վրայ սպասաւորը  
գնաց կառքին քով և քիչ մը ատենէն ետքը  
կառքին մէջէն կին մը դուրս ելաւ և սկսաւ դէպի  
խրճիթը իւր քայլերը ուղղել։ Յուլիանէ՝ որ իմ  
ետեւէս դուրս ելած էր, երկրին սովորութեանը հա-  
մեմատ կինը դիմաւորելով խրճիթ հրաւիրեց. ես ալ  
սպասաւորէն իմացայ թէ՝ “որոյ գիւղին տիրուհին էր,  
և փութանակի մտայ խրճիթը” ուր որ Յուլիանէ մեր  
երկուքէն անցած դարձած բաները կը պատմեր իւր  
աչքերէն արտասուաց հեղեղ մը վաղեցնելով։

Միշտ գիւղին տիրուհին հիացմամբ կերպ կերպ  
հարցումներ կ'ընէր, միանգամայն արտասուելով .  
և մէյմալ ամուսնոյս վիզը պըլլուեցու։ Օար-  
մացայ այս նորանշան դէպքիս վրայ. և դիտեցի  
կինը՝ որ Յուլիանէի հեա գրկախառնեալ, ո՞վ իմ  
վաղեմի գրացիս Յուլիանէ, ես եմ Հռիփոիմէ  
և . . . . ըսաւ՝ ու մարեցաւ։

Սպասաւորները շուտ մը ջանացին խելքը գը-  
լուխը բերել. իսկ Յուլիանէ խորին քունէ ար-  
թընցած մէկու մը պէս ապշած ասդիս անդին կը  
նայէր։

Ա երջապէս երբ խելքը գլուխը եկաւ Հռիփ-  
ոիմէ սկսաւ պատմել։

1. Պատերազմի ժամանակ թուլմաս ամուսնոյս

Հետ նաւով եկանք Շինաստան . ուր բաղդերնիս  
բանեցաւ և մեածգումար հարստութեամբ այս գիւ-  
ղը մեզի հարկատու լրինք . հիմայ ալ հոս կը բնա-  
կինք : Վացէ՛ք , պոռաց սպասաւորներուն , աւե-  
տիս տուէք ձեր տէրօջ իմ ամուսնոյս , թէ մեր վա-  
զեմի դրացիները Ա ալու—Պէրժանը և Յուլիանէն  
գտանք . :

Երեկոյին գիւղապետ իշխանը մեզ այցելու-  
թեան եկաւ , և չորսերնիս զերար գրկելով կը կըրկ-  
նէինք անդադար , թէ Աստուած իւր արարածնե-  
րը ձեռքէ չե թողուր . և շատ անգամ թշուա-  
ռութիւնը կը խրկէ , որպէսզի անոր յաջորդող  
երջանկութիւնը մեզ աւելի զգալի բնէ :

Հովուական կենաց զուարձութիւնը հաճոյ ե-  
րեցաւ դրացոյս . ուստի հրամայեց որ հոս փոքրիկ  
խրճիթ մը պատրաստուի , որպէս զի հոս բնակի իւր  
կնոջմովը և մէկ զաւակովը որ երկու տարեկան էր  
ՊԵՏՐՈՍ անունով : Արժանէ հոս քանի մը խօսք  
ըսել թէ մեր այս երկրին մէջ բնակիլը թափմաս և  
Հոխիսիմէ ինչպէս իմացեր էին :

Օր մը երբոր թառվմասի տանը մէջ պատ մը  
հիւսելու գացեր էին այն որմնագիրները որոնք իմ  
խրճիթս հիմնարկեցին . և ցորեկ ժամանակ տանը  
պարտէզին մէջ ճաշի միջոցին իրարու հետ խօսելով՝  
հսդկերէն լեզուաւ այսպէս կըսէր անոնցմէ մէկը :

“ Անգամ մը երբոր պանդոկին պարտէզին  
մէջ նստած էի , յանկարծ հովիւ մը քովս գալով

աղաւեց ինձ թէ՝ քանի մը ընկերներովդ եկո իմ  
հետս փոքրիկ խրճիթ մը շինելու . ուստի ես ալ  
ընկերով առնելով սկսանք հովուին ետևէն երթալ:

Դացած ժամանակնիս բոլոր ճամբանիս ան-  
տառ էր . վերջապէս Ապտէրի յերանց ստորոտը որ  
հասանք , հովիւր մեղ ցոյց տուաւ մարգագ ետնին  
մէջ առուակի մը քով տեղ մը ուր կանգնեցինք իւլը-  
ճիթը նաև կին մը ունէւ որ շատ գեղեցիկ էր , և կար-  
ծեմ անունը Յուլիանէ էր . որովհետեւ այս անունով  
կը կանչէր զանի . կառքի համար ալ ճամբայ մը  
բացինք : Իսօլոր խրճիթն շուրջը եղենիփ և կաղա-  
մանի ծառեր ըլլալուն շատ շքեղ սեսարան մը  
կը ներկայանար : ԱԵՐ տէրը այսպիսի յեռներ ան-  
մըշակ թողլով ինչո՞ւ գոնէ ամառը իւր կեանքը  
անցնել չուզեր : Շոխիսիմէ որ տանը պատուհանին  
քով նստած կաշնատէր , այս պատմութիւնը  
ոսիլով . ստուգելու համար եկեր է մէր խրճիթը ,  
բով զիրար գտանք :

Յառվմասի ծախիւք փոքրիկ մատուռ մը  
շինուեցաւ . ուր մնք ամէն ժամանակ կերթայինք  
ընտանեք հանգերձ ազօթելու :

Վ. Հ. այն օրերը ո՞րչափ շուտ անցան , ո՞ր-  
շափ փախուած է ամէն բան . այն մատուռը , ուր  
երբեմն երջանիկ ընտանիք մը կազօթէր , այժմ ա-  
նոր աւերակաց վրայ կարտասուէ այն ընտանեաց  
վերջին մացորդը :

## ԲԵՐԿՐԱՎԻՑ ԼՈՒՐ ՄԸ

**Ա**մառուան տաք օր մը գիւղ պիտի երթայի տանը և երկրագործութեան համար պէտք եղած ները գնելու :

Ուստի ճամբայ ելայ . և ինչպէս որ ամէն ժամանակ սովորութիւնս էր Ադալեան գետին եղերքը յոգնութիւն առնել , նոյն օրն ալ շատ խոնջիցած էի վասն զի շատ վաճառք առած ըլլալուս , մանաւանդ որ կողով մ'ալ ծաղիկ կը տանէի այս անգամ , զի քաջ գիտէի թէ շինական կանայք լեռնային ծաղիկները շատ կը սիրէին :

Մինչեւ որ արեք յաւ մը բարձրացաւ հորիզոնը հոն նստայ , և ապա կամաց կամաց սկսայ քայլելս դէպ 'ի գիւղը ուղղել , ուր հասնելուս պէս յաջողութեամբ իմ վաճառքներս ծախեցի :

Գիւղին մէկ ծայրը կաղնիի ծիւղերէ շինուած կամար մը կար , ուրիէ աղեկ կը տեսնուէր այն բըլուրը և ծառը . որուն վրայ նշան կը դրուէր եթէ դժբաղդութիւն մը պատահած ըլլար խրճին մէջ :

Կոյն օրն ալ չեմ գիտեր ինչ պատճառաւ գացի կամարը գիտելու մեր բըրակը , և ամէն անգամ ալ ուրտիսութեամբ դարձայ իմ գործիս , վասն զի

նշան մը չեի տեսած : Աւելի երկար ատեն մնալու դորձ մը չունենալու տանը և երկրագործութեան համար պէտք եղածները գնելէս վերջը , սկսայ խըրճիմս վերագառնալ :

Երբ կամուրջին ծայրը հասայ , միտքս եկաւ որ նշանը նայիմ . և տեսայ թէ Հոփիսիմէն բլուակին վրայ կեցած և զիետրոսին կարմիր հագուստը ծառէն 'ի վայր կախած էր :

—Ո՛չ , ըսի , արդեօք Յուլիանէի դժբաղդութիւն մը պատահեցաւ , և Հոփիսիմէն ալ նոյն դէպքը իմացնելու համար բլուրը եկերէ : Երբ այսպէս մտատանջութեամբ քայլերս կը կրկնապատկէի ,



յանկարծ տեսայ փոքրիկ զիետրոսը որ ձեռքերը բացած կը վաղէր զիս դիմաւորելու , և Հոփիսիմէն ալ խրճին սեմոցը վթայ կեցած էր ձեռքը ծաղկէ փունջ մը բռնած :

Արբոր խրչթէն ներս կը մտնայի , Հռիփսիմէ ձեռքի փունջը ինձ տալով՝ “ ուրախացիր բարեկամ ըստ , Վասուանց քեզի աղջիկ զաւակ մը շնորհեց ... :

— Ե՞նչ անգառում ուրախութիւն ըստ ձեւ րունին ինձ , և մէկէն ’ի մէկ արտասուաց հեղեղ մը իւր աշքերւն հոսեցնելով . այն օրը երբ խրչիմն մտնելով ուրսոյ նորաձին մանուկը , իսկ Յուլիա արտասուելով աղօթքը կընէր Կոտուծոյ ձեռքը յանձնելով իւր մանուկը : Վայս աղօթիքը յափշտակուած Յուլիանէ տակաւին չեր գիտեր իմ գալու ստո , բայց երբ աղօթքը , մնցաւ դարձուց երեսը և ուրախութեան նշուլ մը փայլեցաւ իւր գեմքին վրայ , իբրթէ կուղէր ինձ աւետել թէ մայր եղած է :

Ոչովմաս տակաւին չեր գիտէր այս ուրախանիմ և բերկրալից լուրը , ուստի փութացի երթու բլրակին ծառէն նշանը կախել , որպէսզի Ոչովմաս աճապա՛է մեր հիւղը դառնալու :

Ժամու մը շափ սպասեցի սակայն մէկը չերեցաւ . մէյմ’ալ երկու սպասաւորներ եկան , և ըսին թէ՝ “ Տէրէրնիս բլրակին նշանը տեսնելով շատ անհանգիստ եղաւ , և մեղ խրկեց որ իւտանանք թէ ինչ դժբաղդութիւն պատահած է , , :

Դժբաղդութիւն ըստ , Հռիփսիմէ , դժբաղդութիւն . ընդհակառակն անպատմելի ուրախութիւն . դացէք աւետիս տուէք թէ մեր բարեկամ Վալու — Դէրժանի և Յուլիանէի աղջիկ զաւակ ու ծնաւ :

Երեկոյին թառվմաս եկաւ հետը կապոցով մը ,  
զոր սպասաւոր մը շալկած էր . այս կապոցին մէջ  
նորածին մանկան պէտք եղածները կային , կապո-  
ցը բանալով՝ Յուլիանէի և Հոփիսիմի ոսկւոյ  
խաչեր , նորածին մանկան ոսկի , և Պետրոսին ալ  
փոքրիկ փոխթէ գլխարկ մը ընծայեց :

Այսն իրիկունը մը ուրախութիւնը կատար-  
եալ ընելու շամար Հոփիսիմէ որոշեր էր որ կե-  
րակուրը մարդագետնին վրայ ուտուի : Այս որո-  
շումը մեղի շատ հաճոյ երեցաւ , և կերակուրէն  
վերջն ալ բաւակ ոն ատեն հոն մեացինք և սովորա-  
կանէն աւել ի զուարձացանք :

Մանուկը կաճէր օրէ օր , և Պետրոս շատ  
սէր կցուցնէր մանկան վրայ , չունէր այն նախանձը՝  
որ ընդհանուր է մանկանց համար . ընդհակառա-  
կըն միշտ կը հսկէր , կարծես թէ բնութիւնը զանի  
եղբայր ուր ծնած էր :

Յուլիանէ չէր մոռնար երբէք մանկան հա-  
մար աղօթելու պարտաւորութիւնը , և շատ անգամ  
գուրպա շինած ատենը կերգէր :

Բայց թառվմաս առաջուան պէս ուժեղ չէր .  
վասն զի իւր կենաց օրերը կը կարճնար , և իւր ըս-  
պասաւ ըներն ալ գող և յաշտակիչ ըլլալնուն  
գրեթէ իւր տարեկան շահերէն շատ վնաս ըրաւ ,  
անոր համար ես շատ կաշխատէի , և երկու օրը  
անգամ մը գիւղ կիջն այի խրճին պիտոյքը  
հոգալու :

Գիշեր մը , երբ լուսինը երկնից կամարին  
վրայէն մեր խրճիթը կը լուսաւորէր , մենք ևս նըս-  
տած էինք Խրճիթին դրանը տոջեւ . սկսայ այսպէս  
ըսել : “ Եթելիդ իմ ձռովմաս . մենք կը ծերանանք  
օր օրի վրայ . արտերը մշակելու հազիւ կը հաս-  
նինք . որով ամէն ժամանակ գիւղ իջնալ և հաց  
գներու չենք կրնար . մանաւանդ ձմռը ցորեննիս  
աղալու համար ջաղացք մը պէտք է . ուստի կը մտա-  
ծեմ կաղնիի ծառերէն ջաղացք մը շնել որպէս զի  
ջուրին ուժով դառնալով ալիւր ունենանք . և  
քովն ալ փոքրիկ փռան պէս բան մը շինելով ամէն  
օրուան հացերնիս եփի , :

— Եւ ի՞նչպէս կըլլայ այդպէս , ըստ Հռիփսի-  
մէն , խօսքս ընդմիջելով :

— Հատ գիւրին կերպիւ , զի ամէնէն մեծ դրժ-  
ուարութիւնը ջաղացքին անիւն է , իսկ քարը՝ այն  
ալ գիւղէն կը գնեմ . և Ասոռուծով կը յաջողիմ իմ  
այս ձեռնարկած գործոյս մէջ :

Ծուլիանէ որ պատուհանէն մտիկ կընէր . կեց-  
ցե՞ս Ալլա—Պէրժանդ իմ ըստ , շատ աղեկ մը-  
տածեր ես . ասանկ մէկ ջաղացքի մը կարօտ էինք .  
ասով մեր զաւակաց ալ մեծ գիւրութիւն մը պատ-  
րաստած կըլլանք :

Նետեեալ առաւօտ երկնից հորիզոնը թէկ  
ամպամած էր և մըրիկ մը կը գուշակուէր . Ճամբայ  
ելայ գէպ ’ի գիւղը , որպէս զի ջաղացքի մը քար  
գնեմ :

Վայս անգամ ճամբան շատ ուրախ էի : զի կմտածէի թէ այս կերպով մեր փոքրիկ ընտանեաց երջանկութիւնը պիտի յորինէի , այս էր իմ ջանքը ալ . և իրաւամբ փոքրիկ ջաղացք մը և փուռմը բաւական պիտի ըլւային ընտանեացս բարեկեցութիւն մը պատրաստել : Իրաւ դժուարին էր այս ձեռնարկած աշխատութիւնս վասն զի անհմուտ էի , սակայն տեսած ըլլալով զօհ ջաղացքներ , անոնց ձեւը , չէնքը աղեկ գիտէի , և կը յուսայի ալ որ յաջողիմ : Ուսո՞ղ որ արւեստաւորներու օգնութեան ալ պիտի գիմէի , որպէս զի կարող ըլլամ անոնց միջոցաւ գլուխ հանել այս դժուարին գործը :

Այս մտածմամբ մանաւանդ այս ուրախութեամբ գիւղ հասնելուս պէս ջաղացքի քար մը գընելէս ետքը , արուեստաւորներ գտայ և անոնց իմացնելով իմ գիտաւրութիւնս ստիպեցի որ հետեւալ օրը կանուխ խրճիթս գան , հետերնին բերելով քարը : Այս ամէնը կարգի դնելով պատրաստուեցայ գառնալ խրճիթ , վասն զի ամպերը կը թանձրանային :

Հաղիւ թէ խրճիթ հասած էի , հովը սաստկանալով սկսաւ սաստիկ ձայնիւ և ուժով մը ցընթել անտառին մէջի հին ու մեծ ծառերը , և հեղեղի պէս անձրէ գալ : Երկնից կամարը թանձրամպերով պատած կորուար , և փայլակներուն ու կայծակներուն զարհուրելի ձայներէն բոլոր երկիքը կը թնդար , անանկ որ այս զարհուրելի լու-

սովը ամբողջ միջին անտառը կը փայլեր :

Փոքրիկ Պետրոսը ու իր մայրը և Յուլիանէ մըրկին վախճանին կսպասէին :

Իսյց երբ մըրկիը դադրեցաւ, Յուլիանէ և Հովհաննէ ու Պետրոս իրձմին աշտարակացը վրայ ելած ուշազրութեամբ կը գիտէին այն ծիածանը, որուն գեղեցիկ գոյները մօխր գոյն ամփերուն մէջէն խիստ որու տեսնուելով, ամբողջ կամար մը կը ձեւացնէին հորիզոնին մեկ ծալրեն միւսը :

Մըրկին ահաւոր բռնութենէն տակնու վրայ եղած բնութիւնը ոգի առաւ, օդը պարզեցաւ, ոսկեզօծ արեւը իւր ետքի ճառագայթներովը իրիկուան կարմիր վերջալոյսը ետևէն կը թողուր, թոչնիկները ամենքը մեկտեղ ծառէ ծառ թոշտելով իրենց անոյշ ձայներովը կը լեցնէին բոլոր անտառը :

Երբ երեկոյ եղաւ ամբողջ ըն անիքը ժողուեցաւ մարգագետնին վրայ. Խօսքը նորածին մանկան վրայ բացուեցաւ, և Ձմռվմաս ինձ դարձաւ ըստաւ. « Աիրելիդ իմ Ա ալո—Պերժան, ե՞րբ պիտի մլլտենք այս նորածին մանկիկը ... :

— Քանի մը օրէն, վասն զի կուզեմ որ ջաղացքի և փռան շնչքը լմնայ :

Յուլիանէ և Հովհաննէ շատ հաւանութիւն տուին այս խօսքիս, և որոշեցինք որ կնքահայրը մեր Ձմռվմաս դրացին ըլլայ :

Եկաւ մլլտութեան որոշուած օրը, յորում ամենքնիս և փոքրիկ Պետրոսն ալ միատեղ որն որ

փախաթէ գլխարկը գլուխը դրած իւր մօրը հետ կեր-  
թար դէպ 'ի Ա . տաճարը :

Մկրտութեան սրբազան արարողութիւնը կա-  
տարուեցաւ , և երախային անունը դրուեցաւ ՍԵ-  
ԼԻՄԱՅ , որ դրացւոյս եղբօր որդւոյն անունն էր :

Այն օրը անպատմելի ուրախութիւն մը կը տի-  
րէր մեր սրտերուն և աղքատիկ խրճիթին մէջ , նո-  
րածին մանկիկը գրկերնիս առնելով կօրհնէինք և  
Կատուծոյ կը յանձնէինք :

Ամէն երեկոյ երբ յոդնած վերադառնայինք  
խրճիթնիս մեր զաւակները կը սիրէինք և անոնց մէկ  
ժպիտը մեր լիակատար աշխատանացը հատուցումն էր

Աելիմայի համար հիւսեցի կաղնց բարակ ծիւ-  
ղերէ օրորոց մը , այս գեղջուկ օրորոցին մէջ կը  
հանգչեցունէինք մանկիկը .

Աշնան եղանակին մէջ էինք . ուստի քանի մը  
օր խրճիթին համար փայտ կոտրեցի ձմեռուան հա-  
մար , և այնուհետեւ գիւղ իջնալով խրճիթին ամեն  
պիտոյքը հոգացի , վասն զի կերեակայէինք թէ շատ  
ձմեռ պիտի ըլլայ . և ինչպէս օր կը կարծուէր , ի-  
րօք պատահեցաւ այն տարին , վասն զի քիչ ատե-  
նէն սոսկալի մրրիկներ տեղի ունեցան , բոլոր ծառե-  
րը իրենց տերեւներէն մերկացան . և զանազան կեն-  
դանեաց ու թռչնոց իրենց ատենէն դուրս տաք կող-  
մեր յաճախելնին ձմեռուան կենդանի և աղդու օ-  
բինակներ էին :



Հ Յ Լ ։ Բ ։

## Զ Մ Ե Ա ։

Ա երկիրս իբրև ճերմակ քողով մը ծածկուած  
կը թուէր մարդուս աչքին : Զիւնը՝ ամառուան զե-  
ղածիծաղ օրերուն բոլոր գոյնզգոյն ծաղկիները ո-  
րոնք գեղեցիկ և հաճոյական տեսարան մը կընծայէ-  
ին աշաց՝ իւր տակը թաղած , ու երկիրս զարդարող  
կանանչագեղ խոտերը անյայտ ըրած էր , և ծառե-  
րը իրենց տերևներէն մերկացած ձմեռուան թագա-  
ւորին տեղի տուած էին իրեց մերկ ճիւղերուն վրայ :

Ա երջապէս համայն բնութիւնը սոսկալի  
տիսրութիւն մը պատած էր , և անտառը ալ չէր  
չնչուէր թուչնոց դայլայլիկներէն . ահագին լուու-  
թիւն մը կը թագաւորէր հոն , և այս լուութիւնը  
միմիայն անտառաբնակ բուերու եղերական ձայ-  
ներէն , և գազաններուն ոռնալէն կը վրդուլուէր :

Զիւնով ծածկուած անտերև ծառերուն ճիւ-  
ղերը հմերթ ընդ մերթ փշած բքաբեր քամիներէն  
շարժուելով՝ իրենց վրայ կուտած ձիւնը քամին  
ուժովը կը սահէր կիյնար , և իրացնէ այն ձիւ-  
նապատ դաշտերը արհաւիրք մը կաղդէին մարդուս  
և կը հրաւիրէին վայրի կենդանեաց , որոնք ձբ-  
մուռուան տիսուր եղանակին մէջ կը թափառին ան-

սառները իրենց որսը ճարելու , և կը յանդգնին  
մօտակայ զիւղերը իջնալ , ու հոն համարձակ կեն-  
դանեաց վրայ յարձակելով զանոնք իրենց ան-  
յագ կոկորդաց զոհ ընել :

Ինչպէս որ ըսինք այն ձմեռը խիստ սաստիկ էր .  
իւր սոսկալի լոռւթեամբը ահաւոր տեսարան մը  
կը ներկայացնէր :

Եյն առուակը՝ որ մեր դժբաղդներուն զո-  
վացուցիչ ըմպելիքի տեղ կը ծառայէր . իւր ակա-  
նակիտ ջօւրը իրրե ահագին քարաժայու մը ցըր-  
տութենէն սառելով անթափանցելի եղած էր , և  
ալ ևս անոր զմայլելի շառջման ձայնը չէր լսուէր ,  
և որուն պտոյտ շրջանները որոնք առաջ ծաղիկ-  
ները կ'ոռոգէին , մեռած կերենային :

Իրաւամբ անտանելի էր այս ձմեռը մեզի , ո-  
րուն նման ոչ երբէք պատահած էր քանի որ այս  
ամայի երկիրս եկեր էինք , և բնութեան տիսուր  
երեոյթը մեր յուղեալ սրտերուն ցաւերը կը նո-  
րոգէր : Իայց այսպիսի եղանակի մը մէջ մեր բո-  
վանդակ ուրախութեան պատճառով մեր գրաւա-  
կանները եղան , որ մինչև մոռցնել տուին ձմեռ-  
ուան քաշած նեղութիւննիս :

Գորովագութ մայրերը փոխադարձաբար ի-  
րենց զաւակունքը կը խնամէին , անոնց մէջ ամե-  
նեին խարութիւն չիկար , տղաքը մէկ անկողնոյ մէջ  
կը քնացունէին . և անոնց մէկ ձայնը երկու մայ-  
քերը հաւասար տրտմութեան մէջ կը ձգեր , և եթէ

մին հոն չեղ գտնուէր , միւսը երկու անմեղ և հը-  
բեշտակային մանկունքը կը խնամէր այն խանդաղա-  
տանօք՝ ինչպէս որ իւր բնիկ որդւոյն կը ցուցնէ :

Նետզէտէ տղայք մեծնալով իւենց մարցը  
և մեղ աւելի ուրախութեան պատճառ կըլլային ;  
մանաւանդ երբոր իրենց բանականութեան առա-  
ջին ցոյցքը , այսինքն մայր և հայր բառերու յոր-  
ջորջումը կը լսէինք :

Խնչ ուրախութիւն , ինչ բերկրանք վշ-  
տացեալ մարց և հարց սրտերուն , կը կարծէինք  
թէ անոնք կատարեալ եղած են , իրենց աշխատու-  
թեամբը զիրենք երջանկութեան լայնատարր աս-  
պարեզին մէջ համարձակ քայլերով յառաջ կեր-  
թան , և գոհ ու հանգիստ կեանք մը կը վարեն :

Ա երջապէս ձմեռուան երկայն գիշերներուն  
երբ հովին սաստիկ կերպիւ մռնջիւնը , ձեան սոս-  
կալի տարափներուն խախուտ փեղիերուն զարնելը  
ու անտառներուն սաստկաշունչ հովերէն աչեղա-  
գոչ արձագանքներուն կրկնումները , և սովալըլուկ  
գայլին , վայրի գաղաններուն . և անտառաբնակ  
բուերուն ու թռչուններուն զմարդ պակուցանող  
ձայները աչու թռղի մէջ կը ձգէին մեր հանդար-  
տիկ և խաղաղ ընտանիքները :

Ե. յսպէս իրիկունները ուր ամէն կողմանէ  
տխրութեամբ պատած էր համայն բնութիւնը . իմ  
և բարի դրացւոյս ընտանիքը միատեղ կրակարա-  
նին բոլորակիքը ժողուած . մեր անցուցած կենաց

երեելի դէպքերը կը պատմինք մեր ամուսիններուն ու մեր սիրակիր զաւակաց որոնք ոյյն ատեն գրեթէ բաւական կը խօսէին և մանկական միամսութեամբ հետաքրքրաբար հարցումներ կընէին այլ և այլ իրերու վրայ , ու մեկտեղ եղբայրական անմեղ խաղերու կը պարապէին , իսկ եթէ մենք օգտակար խօսակցութիւն մը ընկինք , յօժարութեամբ մտիկ կընէին որով մեր ուրախութիւնը կը կրկնապատկուէր աւելի ազդութեամբ :

Ահա այսպէս առանց գիտնալու ձմեռուան երկայն ու տխուր գիշերները կը սահեին :



Երբոր դուրսէն տուն դառնայինք , գոյր և եղբայր ձեռք ձեռքի տուած մշտադաշար ծառերուն մէջ մեր դեւը կելլէին , և զմեղ դիմաւորելու իրեւց գողարիկ համբայրներովը կողչունէին , անսնց դէմքը բաւական էր բոլոր օրուան քաշած նեղութիւննիս բոլորովին : ոռցնելու , ուստի զանոնք

գրկած մինչեւ որ տուն հասնէինք , անոնց այլ և  
այլ հարցումներուն կը պատասխանէինք :

Խակ տուն հասած ժամանակնիս իրենց մար-  
զը կօգնէին առ տնին գործքերուն մէջ : Աելիմայ-  
խոհակերոցին մէջ կաշխատ՝ բ մօրը քով , և Պետ-  
րոս որն որ Աելիմայէն աւելի զօրեղ էր՝ առուակն  
ջուր կը բերէր : և գորովագութ ծնողք կուրախա-  
նային տեսնելով որ իրենց որդիքը իւրետնց դե-  
ռափթիթ հասակէն ինքզինքնին աշխատութեան  
մէջ կը կրթեն :

Ա երջապէս անզգալի կերպիւ ձմեռուան  
սաստկութիւնը հետզետէ կը մեղմանար : և երկ-  
րիս անհուն տարածութեանը վրայ արեգակին Ճա-  
ռագայթները սփռելով ձիւները կը հալեցնէին , ո-  
րով մեր խրճիթներուն շրջակայ դաշտերը մարգա-  
գետինները և հովիտները բոլորովին երեան ելած  
էին . և ասդիս անդին ձիւներու փոքրիկ կոյտերը  
մէյմէկ բլրակներ կը ձևացնէին ցամաք երկրին վրայ  
որո՞ք երկար ատեն արեգական կիզիչ ճառագայթ-  
ներէն հալելով չպիտի կրնային անհետանալ , և թէ  
անտառին ու բարձր լեռներու վրայ գտնուած ձիւ-  
նը ձմեռուան սաստկութիւնը կը յիշեցնէին մեզ :



( 33 )  
ԶԼ. Թ.

## ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏՐՈՍԻ ԵՒ ԱԵԼԻՄԵՑԻ

Ակաւ հասաւ գարունը՝ որ եղանակաց թագաւորը կոչուած է, և իրաւամբ բոլոր բնութիւնը ոգի առաւ, ձմեռուան տխուր քոզը վերնալով ծառերը նոր ծլիլ սկսած, դաշտերը և մարդարեաբնները կանաչցած էին : Ձմեռուան՝ որ վայրի գաղաններուն ձայները մարդուս սարսուռ կը բերէին, իսկ հիմայ թաշնոց դայլալիկները և սոխակաց զմայշելի երգերը փոխանակեցին . որոնք մարդուս սիրտը հրճուանօք կը լեցնէին . Առուակը որ երբեմն սառած էր ցրտութենէն . հիմայ կարկաչելով ծաղկըներուն մ.ջէն կը սահէր և լճակին քովերը պըտոյտներ կընէր . ու ծաղկաստանները ոռոգանելով լճակը կը թափէր :

Ա երջապէս սահեցան գացին այն դառն նուագները որք կը լսուէին այն մութ տունկերուն մէջ որոնց գագաթները թեթև հողմերէ շարժելով մէյ մը վարդակարմիր և ծերունիփայլ կ'երևնային և մէյմ'ալ մը ութեամբ կը վարագունէին :

Ահա այսպէս մեր զաւակաց մանկութեան օքերը կը նմանէին մայիս ամսուն զուարձալի օքերուն :

ԱԵԼԻՄԱՅՆ միշտ ՎԻԵԹՐՈՍԵՆ չեր զատուէր , և  
ԵՇԵ ՊԵԿՏՐՈՍ տրտմած ըԼՎԱՐ՝ մէկէն դիրկը կիյնար  
և զանի կը մլսիթարէր . ՎԻԵԹՐՈՍ ալ փոխադարձա-  
բար նոյնը կընէր ի ը քրոջա :

ԵՐԲՈՐ առաւօտեան արշալոյսը կը ծագէր,  
ՎԻԵԹՐՈՍ և ԱԵԼԻՄԱՅ կերթային առուակէն ջուր  
բերել , նմանապէս իրիկուններն ալ :

Հարաիմը անգամ մը ՎԻԵԹՐՈՍ իւր հօրը  
չետ դիւղ կիջնար ու տանը պիտօքները բեռնա-  
ւորուելով խրճիթ կը վերադառնար : Խոկ ԱԵԼԻՄԱՅ  
մինչև ՎԻԵԹՐՈՍին վերդարձին կսպասէր բլրակին վը-  
րայ , և երբ տեսնար ՎԻԵԹՐՈՍը՝ վաղելով կը դի-  
մաւորէր , և անոր կոնակի բեռանը ինքն ալ մաս-  
նակից ըլլալով ուրախութեամբ խրճիթ կուգային :

Յուլիանէ սովորութիւն ըրած էր երեկոյեան  
ընթրիքէն առաջ իւր համբակ աշակերտաց սիրտը  
կրթելու համար բարոյականի դասախոսութիւն մը  
ընել , և իւր դասուն հիմ բռնած էր Ա . Աւետա-  
րանը . և կը ջանար այս Ա . զրոց գեղեցիկ սկըզ-  
բունքները տպաւորել անոնց մասցը մէջ : Խւր դա-  
սերը պարզ և վայելուչ էին , ու դիւրուսոյց եղա-  
նակաւը մեծ ազդեցութիւն կընէին անմեղ պատա-  
նեկաց վրայ :

Ամէն օրուան դէպքերը մէյմէկ պատճառներ  
էին այս բարոյախօսին համար քննել ու գեղեցիկ  
բարոյական մը հանել իւր դասերը զուարճալի  
ընելու :

Ո՞րչափ կը սիրեր Խօսիլ Աստուծոյ սքանչելի գործոց վրայ, որոնցմավ լի է տիեզերքս, և չեր կշտանար զարմանալեօք նկարագրելէ բնութեան բոլոր գեղեցկութիւնը, որ իրաւցնէ Արարչին փառքը կաւեցնէ :


Ասոնցմէ ետքը զատ զատ տղաց դասերնին



կը նայէր ծաղկէ կամարին տակ : կը յորդորէր որ չեծուանան, ընդհանրապէս բերնով սովորեցնել կուտար Ա . գրոց պատմութիւնները, ինչպէս են Արքահամու կոջումը, Յուդիթայ, Տուլբիթայ պատմութիւնները : Տղայքալ անոր ջանիցը ճշմարտապէս կը համապատասխանէին, անանկ որ իրենց աւանդած դասը աղեկ պատրաստելու համար ամէն օր ցորեկները մեծ կալնոյ մը շուքին տակ իրենց դասերը կը սովորէին իրարու հարցումներ ընելով, բարի նախանձով կուզէին իրենց աւանդու-

ած դասերը սովորիլ, և երեկոյեան գէմ վինովը կը զուարձանային , որուն հետ կընկերանային այն քաղցրձայն թռչնիկները որոնք երեկոյեան ողջունին կը մատուցանէին արեւը մարը մանելու ժամանակը :

Օր մ'ալ նոյնպէս երբ Պիտրոս և Աելիմայ իրենց դասերը պատրաստելու համար գացեր էին անտառը : Իսկ ես արտերը մշակելէն յոգնած ու զուարձութեամբ մը երկնցած էի մեծ կաղնոյ մը շուքին տակ : Ո՞յ մ'ալ յանկարծ Աելիմայն վաղելով եկաւ ու դողդղալով բաւթէ՛ ։ Հայր իմ երբ անտառին մէջ նստած էինք , յանկարծ ծառերու խըրտոցէ մը շփոթելով անտառէն դուրս ե-



լանք , և տեսանք մեծ անասուն մը որ առուակէն ջուր խմել եկեր է , զոր երբէք տեսած չէինք , թէ գեղեցիկ է , բայց մեծ եղջուրներ ունենալուն հա-

մար շատ վախցանք . և Պետրոս գիւղ վրախաւ :

Առաջի անդամ մտատանջութեան մէջ էի թէ այսպիսի անառուն մը երբէք տեսնուած չէ , սակայն յետոյ հանդարտեցայ երբ տեսայ թէ Առակոյ գիւղին կառավարին եղջերուներէն մէկնէ , որ երամակէն զատուեր և այս կողմերս եկէր է :

Հանդարտեցուցի ԱԵԼԻմայն , և դացի գիւղ Պետրոսը դտայ իւր հօրը քով , որ եղելութիւնը պատմէր էր հօրը :

Այս գիպուածը իրենց դասերնուն աղէկ նիւթ մը եղաւ , և այնուհետեւ Պետրոս և ԱԵԼԻմայ գիմացի անտառը կերթային իրենց դասերը պատրաստելու :

ՊԵՏՐՈՍ՝ որն որ առցդ երիտասարդ մ'էր , իւր որդիական պարաւաւորութեանց մէջ կը յառաջնայր , և զԱԵԼԻմայն խանդաղատանօր կը սիրէր :

Խսկ ԱԵԼԻմայն համեստ օրիորդ մ'էր դեղին մազերով , որոնք ճակտին վրայ հանգչելով մեծ վայելջութիւն կուտային անոր գիմաց . ՊԵՏՐՈՍԻ վրայ այնպիսի սէր ունէր՝ որ երբէք չէր կրնար զատուիլ անոր քովէն :

Երբեմն դասերնին պատրաստելնէն վերջը կերթային գիմացի անտառը յասմիկներու և վարդերու հիւսքով իրենց համար պատրաստուած Նըստարաններուն վրայ կը քնանային , երբեմն ալ կուգային ինձ օգնել երկիրը հերկելու :

Խսկ երբ երեկոյ ըլլար , նախ իրենց դասա-

տուութիւնը կընէին , և յետոյ ուրախութեամբ  
կերթային ժայռերուն վրայ և մինչեւ որ հձովմաս



կամ ես գիւղէն վերադառնայինք , չո՞ն կը զու-  
արձանային :

ՄԵՐ զաւակաց յառաջադիմութեանցը վրայ  
ուրախացած կ'օրհնէինք զանոնք և Աստուծոյ գո-  
հութիւն կը մատուցանէինք թէ այսպիսի զաւակներ  
մեզ բաշխեց :

Տարիներ անցան մենք ուժէ ինկանք . այլ  
Պետրոս մեր տեղը ինքը սկսաւ երկրագործութեան  
պարապիլ . իսկ Անդրեայ թեպէտև Պետրոսի ուժը  
չունէր , այլ անոր սիրոյն համար գետինը կը հեր-  
կէր , որպէս թէ կը բաղձար օդնել Պետրոսի անոր  
աշխատութեանցը մասնակցելով :

Օքարմանալի էր այս երկու անմեղաց ծնողա-  
կան սէրը . անոնց ամէն հրամանները կը կատարէին

և եթէ իրենց ըրած ծառայութեանցը համար շը-  
նորհակալ ըլլայինք , “ մենք ձեզի համար ինչ որ  
ալ ընենք դարձեալ քիչ է ձեր այն անթիւ բարե-  
րարութեանցը համար . դուք ոչ միայն մեր ման-  
կութեան միջոցին հոգ խնամք ունեցաք , այլ մեր  
դաստիարակութեանը . դուք ձեր պարտքը կատրե-  
ցիք . սակայն մենք տակաւին շտու հեռի եմք այդ  
մասէն , , , ”

---

## ՔԼ. Փ.

## ԴԺԲԱՂԻ ՊԱՏԱՀԱՐ

### ՊԵՏՐՈՍԻ

— Ահա՝ այսպէս ո՞վ ճանապարհորդ . ըստ ծե-  
րունին ինձ հեծկլտալով , այս բարեկիրթ զաւակնե-  
րը մեր վերջին օրերուն մէջ ապաւէն և միիթարի-  
չը ըլլալու յոյս կուտային եթէ Վատուած հաճէր :

Վոտու մը՝ երբ օդը պայծառ էր , արև նոր կը  
բարձրանայր հորիզոնը , թունիկները իրենց անոց  
երգերովը արշալցյուը կողջունեին , կապուտիկ ձեր-  
մակ ծաղկներուն թերթերէն անոյշ հոտ մը կը բու-  
րէր : Պիետրոս և Վելիմայ առուակէն ջուր բերել  
գացեր էին :

(Ըստմաս և ես նստած էինք Խրճիթին սեմոցը

վրայ . սակայն սովորականէն աւելի տրամում կերպա .  
րանք մը ունենալը կը յայտնէր : Հարցնելով տըրտ  
մութեան պատճառը , իմացայ թէ գիշերը երաղ մը  
տեսած էր . իբր թէ Պետրոս խոչնդուներով լեցուն  
փոսի մը մէջ ինկած էր :

— Եղէկ երաղ մը չէ տեսածդ , պատասխանեցի  
այլ Տիրոջը կամքը թող ըլլայ :

‘Նոյն օրը Պետրոս իւր հօրը հետ գիւղ գը-  
նաց տանը պէտք եղածները գնել բերելու :

Ես ալ դացած էի նոյն օրը գիւղ , ջաղացքի  
վերաբերեալ գործիքներ ցորենի փոխարինութեամբ  
ստանալու :

Երեկոյեանդէմ Պետրոս երբ բեռնաւորուած  
կամուրջէն կուղէ անցնիլ , փայտահար մը խուրձ մը  
փայտի բեռով դէմը կելլէ , որ նոյնպէս կամուրջէն  
պիտի անցնի եղեր : Եւ որովհետեւ կամուրջը մէկ  
տախտակէ կը բաղկանար , Պետրոս տոանց ժամա-  
նակ անցնելու կաճապարէ դիմացի կողմը երթալ  
ետևէն ալ փայտահարը . բայց ինչպէս կըլլայ փայ-  
տահարը դժբս զդ պատահարով մը կը զարնուի  
Պետրոսին և գետին մէջ կը դահավիժէ զանի :

‘Նոյն միջոցին Աելիմայ՝ որ բլրակէն կը դիտէ  
եղեր , մեկէն իւր քոքնոցը հաներ ծառին վրայ  
կախէր է ազդ ընելու համար այս դժբաղդ արկա-  
ծը . և շուտ մը փութացեր է կամուրջ հասնիլ , և  
տեսեր է թէ միայն Պետրոսին յարդէ գլխարկը ա-  
լիքներուն վրայ կը ծփծփայ , ու Պետրոս մէյ մը

ջուրին երեսը կելլէ և մէյ մ'ալ յատակը կիջնէ եղեր : Փայտահարը՝ որն որ ապշած կեցած է եղեր, Աելիմայն վազեր է անոր քովը, կռնակէն խուրձը վար առնելով ստիպեր է որ իրեն օդնէ, յետոյ իջեր է գետին եղերքը և ապառաժ քարի մը վրայ ելած կայնած որն որ զետեղուած է եղեր գետին մէկ կողմը, երկնցուցեր է իւր ձեռքի փայտը Պետրոսին որ ջուրց ալեաց հետ կը մարտնչի եղեր :

Պետրոս գետամյն վիճակի մէջ կսթափի Աելիմայի աղաղակներէն և վերջապէս կազատի :

Ընական կանայք որոնք գետը կուգան ջուր առնել . երբ տեսեր են այս գեպքը շուտ մը եկեր և ջանացեր ենխելքը գլուխը բերել խեղճ Պետրոսին :

Ա երջը Աելիմայ Պետրոսի ձեռքէն բռնած կառաջնորդէ զանի հիւղ, ուր հասնելով ոսիփսիմէ և Յուլիանէ կսարսափին տղուն կերպարանքը ու թրջուած զգեստները տեսնելով . բայց Աելիմայ համառօտարար կը պատմէ եղելութիւնը և անմիջապէս անկողին կը պատրաստուի :

Տակաւին ես և թովմաս չը գիտնալով այս գեպքը, իրիկուան երբ կանցնէինք կամուրջէն, բըլրակին վրայ Աելիմայի քոքնոցը տեսանք, և գուշակելով թէ դժբաղդութիւն մը պատահած է խրճիթը, մէկէն սկսանք քայլերնիս կրկնապատկել :

Գետին եղերքը տեսանք քանի մը շինական կանայք որոնք իրարու կըսէին թէ, « խեղճ տղան լուտուած պահեց . եթէ փայտահարը և այն աղջիկը

Հոս չըլլային գետին ահագին կատաղութեանը զոհ եղած էր հիմայ » : Առէկն ալ կըսէր թէ « այն աղջ ջիկը ինչպէս կաշխատէր որ խեղճ տղան ազատէ » :

Ես խօսքերը աւելի հաստատեցին մեր կաս կածները . ուստի առանց բերաննիս բանալու կը փութայինք մեր բնակարանը հասնիլ :

Նոհիփսիմէ զուարթ դեմքով մեզ դիմաւո՞րեց , և ըսաւ . « Աստուած մեր որդին Պիետրոսը դարձեալ մեզ բաշխեց մեր վրայ գթալով , » և կարճ 'ի կարծոյ պատմեց եղելութիւնը :

Ըստ մը ելանք Պիետրոսի սենեակը ուր Աելիմայ հիւանդին անկողնոյն քովը նստած կը խնամէր , հոն ստիպեցինք զինքը որ մանրամասնաբար նկարագրէ այս դէպքը : Հյած ձայնով Աելիմայ ըսկսաւ պատմել պատահած դէպքը իւր ամէն պարագաներով , սակայն ծածկեց իւր արիութիւնը , որով Պիետրոս ազատած էր :

Կամաց կամաց մեր հիւանդը առողջացաւ , և միշտ իւր ազատարարը կը կոչէր զԱելիմայն :



ՑՀ · ԺԱ ·

ՊԵՏՐՈՍ ՓԵՔԻՆ ԿԻԶՆԱՅ  
ՆԱՒԱՍՏԻՈՒԹԵԱՆ

Ամառուան տաք օրերն էին երբ լեռանց բոլոր  
ստորոտը ընդարձակ ցորենի արտերով ծածկուած էր  
որոնց մէջէն գեղեցիկ կը բարձրանային խաշխաշի  
կոչուած ծաղիկները : Առուակին մէկ կողմը պա-  
տած էր հոտաւէտ ծոթրինը , ուր խել մը թեթեռ-  
նիկներ փայլուն թևերով ծաղկէ ծաղիկ կը թըռ-  
չուաէին :

Այն օրերն էին , կըսեմ , ԱԵԼՄԱՅՆ եկաւ ինձ  
ըսաւ . « Հայր իմ այս գիշեր երազ մը տեսայ , որ  
մեր դրացի Ծառվասին երազին կը նմանի , և սկսաւ  
պատմել այսպէս : Ինձ կը թուէր թէ՝ ես մինակ կը  
թափառէի առանց Պետրոսի վարդից բլրոցը վրայ ,  
զեփիւոը քաղցրիկ կը փչէր . բայց յանկարծ կա-  
պուտակ և պայծառ օդին մէջ ահագնութեան փայ-  
լակ մը շողաց . . . . քանի մը վայրկեան շփոթեալ  
տարտամ կեցեր էի . երբ կարծես թէ ճակտիս վը-  
ղայ վարդերու պսակներ բուսան , և իրենց լուսնե-  
ղէն թւին մէջ ամիսովուած յերկինս կը տանէին .  
ո՞չ ի՞նչ հրճուանք , ի՞նչ զմայլումն կը ծաւալէր  
հոգւոյս մէջ . . . . բայց աւաղ , երբոր ոչքերս  
դարձուցի այն մարդագետներուն վրայ , ուր քու և

մօրս ու Պետրոսին ձեռքերը կը գգուէին զիս , ձեր  
աչքերը արտասունքներով լեցուած էին . և տրտում  
կը խնդրէին աստեղաց մէջէն Պետրոսին հետքերը ,  
ո՞չ , վերջապէս Պետրոս յանկարծակի աներեռ  
թացած էր » :

— Վու տեսած երազդ թեպէտե առաջի անգամ  
շատ գեղեցիկ էր ։ բայց ետքի պատմածդ զիս տա-  
րակուսանաց մէջ ձգեց , բայց Աստուծոյ ողորմու-  
թիւնը անհուն է :

Այս երազը մէկու մը չիմացուցինք , սակայն  
Աելիմայ տարակուսանաց մէջ ըլլալուն , որպէս թէ  
Պետրոսի նորէն դժբաղդութիւն մը չի պատահի  
իւր սէրը բազմապատկեց անոր վրայ ։ և երբ Պետ-  
րոս դիւղ երթար , Աելիմայ մինչեւ կամուրջ հետք  
կերթար , նմանապէս իրիկուններն ալ կը դիմաւո-  
րէր զայն կամուրջին վրայ :

Խրիկուն մը ճառվմաս զիս և իւր ամուսինը  
Հորիփափմէն կանչեց . և ծառի մը տակ նստած սկսաւ  
մեղ ըսել :

— Այսօր երբ պանդոկը նստած էի , բարձր հա-  
սակաւ նաւապետ մը եկաւ քովս նստաւ . Պետրոս  
պարտիզին մէջ կը պտտէր . նաւապետը ինձ հար-  
ցուց թէ ։ որո՞ւ է այս տղան ։ :

— Աստուծոյ ինձ պարգևած որդին է :

— Ի՞նչ գործի կը պարապի . կը կնեց նաւապետը :

— Դեռ գործի մը չի ծառայէր :

— Արեմն նաւաստիութեան շատ յարմար կու-

գայ , եթէ կը կամենաս հետս Փեքին տանիմ . և վաղը այս ժամանակ կուգամ . ու պատասխանը կընդունիմ ըսելով , գնաց :

Պիետրոս քիչ մը կռահեց , բայց անտարբեր կերպով նստած կը մտածէ ծառին տակ . մտածեցի թէ հոս անոր յարմար գործ չիկայ , թեպէտե երկրադործութիւնը անոր պատրաստ է , բայց իւր ծերութեան ժամանակն ալ կընայ ընել արդ դուք ի՞նչպէս կը մտածէք :

— Հատ լաւ , պատասխանեց Հռիփսիմէ , բայց երկու մեծ պատճառներ կան , առաջինը՝ Փեքին ասկէ չորս օր հեռի է , երկրորդ , ի՞նչպէս պիտի բաժնուին Աելիմայէն :

— Ինքը առողդ երիտասարդ մը ըլլալով ճամբորդութիւն ընելը իրեն զրօսանք մ'է , իսկ Աելիմայէն բաժնուիլը թեպէտ և դժուարին է , բայց հոգ չէ մեր բարեկամ Վալտ — Պէրժանը կը յորդորէ զայն :

Ասանկով նոյն գիշերը անցուցինք , Հռիփսիմէ գաղտու կ իմացուցեր էր Յուլիանէի :

Հետևեալ օրը նաւապետը եկաւ և հաստառուեցաւ Պիետրոսի Փեքին երթալը . ու երեք տարուան ամսականը ամբողջ տոնուեցաւ :

Աելիմայ տակաւին չեր գիտէր Պիետրոսի բաժանումը , սակայն անոր տարօրինակ տրտում կերպարանքը՝ որ հանդարտութիւն կեղծել կուզէր , կը մատնէր իսկ :

Հասկցաւ Աելիմայ հասկցաւ վէրջապէս իլու-

զութիւնը , բայց չեր համարձակեր արգելք ըլլալ  
այս մասին , և ծածկել իւր ներքին յուղմունքը՝ ալ  
աւելի դժուարին էր : Ուստի կսպասէր իրաց վախ-  
ճանին , յուսալով որ Պետրոս իւր սիրուն համար  
չուղէ հեռանալ այն երկրէն , ուր ծնաւ և սնաւ,  
այն հիւղէն՝ ուր երկու անմեջներ ապրեցան . վեր-  
ջապէս այն ծնողքէն որ անխտրաբար կը սիրէին  
զիրենք , առանց որոնելու իրաքանչիւրը իւր որ-  
դին :

Այս յուսովը չեր խօսէր բնաւ . բայց ահա ա-  
մէն բան եղած լմնցած էր . և վերջապէս հասաւ այն  
ժամը ուր Պետրոս պիտի բաժնուէր մեզմէ :

Պետրոս իւր հօրը և մօրը ու մեր ձեռքերը  
չերմ համբոյրներով թրջելով , և իրեն յատկացած  
օրհնութիւնները ընդունելով գնաց Աելիմայի քով ,  
անոր ձեռքը բռնած և իւր արտասուքներովը զանի  
ողողելով , “ մնաս բարեաւ ” քոյր իմ , գոչեց հեծ-  
կըլտալով մը , մնաս բարեաւ , : Աելիմայ երը ի-  
մացաւ թէ Պետրոս երեք աարիի չափ պիտի բաժ-  
նուի , խելքը գլխէն գացած չեր գիտեր ինչ ընելի-  
քը , և զանի իւր գրկին մէջ սեղմելով , կըսէր  
“ դու որ կերթաս Փեքին եղբայր իմ Պետրոս , ալ  
այսուհետեւ ո՞վ պիտի ինձ ընկերանայ դասերս սեր-  
տելու , միթէ անտառաբնակ բուերը ” :

— Զէ . կըսէր Պետրոս արտասուելով . ես դար-  
ձեալ քիչ ժամանակէն պիտի վերադառնամ Ա. տուծով . սակայն զիս մի մոռնար :

— Ե՞ս մոռնա՞մ զքեղ, դոչեց Աելիմայ . ի՞նչ է կը կրնամ ընել այդ բանը . դու չի մոռնաս զիս .

Երբ այսպէս Պիետրոս և Աելիմայ փոխադարձաբար իրարու գիրկ ինկած կը խօսակցէին , մեր սրտերէն արիւն կը քալէր :

Ա երջապէս նաւապետը եկաւ և Պիետրոսի հետ կառքը մտան : Աելիմայ և մենք մինչեւ կամուրջին ճայրը գացինք , և կառքը մինչեւ որ աներեւութացաւ Աելիմայ գլուխը ծռած , « Եշրայր իմ , եղբայր իմ » կաղաղակէր : Ահա այսպէս Աելիմայ և Պիետրոս իրարմէ բաժնուեցան :

Աելիմայ թեթև հիւանդութեան մը ենթակայ եղաւ , բայց քանի մը շարաթէն ետքը թէպէտե առողջացաւ , սակայն առջի առողջութիւնը չունէր :

Ամէն երեկոյ երբ իրծիթ վերադառնայի , Աելիմայ զիս քոյլը առնելով Պիետրոսի գործքերը կը պատմէր , և ստեա կըսէր ինձ թէ՝ « Ճայր իմ , ի՞նչպէս ալ տեսած երազս կատարուեցաւ » :

Տակաւին թառվմաս Հորիսիմէ և Յուլիանէ չղիտէին Աելիմայի երազը . ուստի Աելիմայ արտասուելով պատմեց տեսած երազը որոնք ևս արտասուաց կաթիլներով կը թրչէին իրենց դէմքը :

Մեծ չէր ըլլար Աելիմայի ուրախութիւնը երբ Պիետրոսի վրայ խօսք բացուէր . և ամէն անգամուն չկրնալով ծածկել իւր ներքին յուղմունքը , կուլար և վինովս այս շարադրած ոտանաւորը կըսէր . զոր մենք ալ լսելով կուլայինք :

Թառղ ալ անողսրմ Պարկեայք անօրէն  
 Հանգոյց կենացս կտըեն կրկտեն ,  
 Մարի արևս մտնեմ զերեզման  
 Սերուն Պետրոսըս անզոյդ աննման :

Թառղ եղերդէ գրկելով շերիմս  
 Թառղ զայն արտասուք թրչէ Պետրոսը ,  
 Երկինք և երկիք համայն բնութիւն  
 Քանզի զլացան ինձմէ զթութիւն :



թէ · ԺԲ ·

## ՆԱՄԱԿ ՄՔ

Անցաւ սահմացաւ տարի մը որ մենք մը զաւ կին Պետրոսի վրայ չկրցանք տեղեկութիւն մը ստանալ . զի չէինք գիտեր անոր Փեքինի որ կողմը բնակիլը :

Անձիմայն նիշարացաւ , գիմաց գոյնը դեղնեցաւ այն գեղձան մազելուն խոպոպիքները որո՞ք ճակատին վրայ հանգչելով իւր գեղեցկութիւնը կը կըրկնապատկէին , հիմայ անոր աչքերը ծածկած էին :

Ինչպէս որ փոթորիկը գաշտին մէջ ոսկեփայլ ծածանող որայները իւր ահագին կատաղութեանը տակ կընկճէ , հովը կը մոնչէ փրփրելով , և կայծակը ժայռեր խորտակելով ահագին քարեր անդոց մէջ կը գահավիժէ . իրենց կործանման ատենը ծաղիկները ու հաստարմատ ծառելն անգամ խորտակելով և երկիրս տակն ու վրայ կընեն . Նմանապէս Անձիմայի սիրտը տակն ու վրայ եղած էր Պետրոսի մեկնելուն համար :

Ո՞իշտ առանցնակի կը թափառեր գժբաղդ և անմխիթար այն հովիտներուն մէջ , ուր որ Պետրոսի հետ իւր ժամանակները անցուցած էր :

Հատ կը յապաղէր անմոռունջ բլրակին վրայ զոր կոռոգանէր իւր արտասուքներովը , և անդադար պտցաներ կընէր դեպ ՚ի այն կամուրջին ծայրը՝ ուր զՊետրոսը հիւրընկալելու յօյոր ունէր :

Օր մ'ալ նոյնպէս Աելիմայ առանցնակի բըլ-  
րակին ծառին տակ նստած աղիողորմ ձայնիւ  
կարտասուէր , որ բոլոր անտառը արձագանք  
կառնուր : Ճապտելով զացի քովը նստայ , “ որդ-  
եակ իմ Աելիմայ ըսի , ալ հերիք ողբաս , խնայէ-  
այդ արտասուացդ ” :

Ի խօրոց սրտի հառաջելով պատասխանեց թէ՝  
“ ո՛չ , ի՞նչ պիտի կալենան ընել այս արտասուք-  
ները որպէս զի կիսացնւլու համար այս մութ և  
սոսկալի մատածմունքները ոքք գիշեր ցերեկ կը տան-  
ջեն զիս . թո՛ղ զիս հայր իմ , թո՛ղ որ թափա-  
ռիմ այս ընդարձակ և անսահման դաշտերուն մէջ  
որ իմ ոտիցս քալերուն առջեւը կը բացուին : Կմ  
այս տրտմութիւնս անդնդախոր վիրապներ կը բա-  
նայ չորս կողմօ : Տէրը չորս կողմը սաւառնող ե-  
ակներու վոթորկայոյդ յորձանքի մէջ մշտնջենա-  
ւոր տագնապաւ կը դատէ ներկայն և ապագայն  
որ իր անմահութեան ծովան մէջ ահեղ ուրական-  
ներու պէս կը թռչին . դու ո՛վ հայր իմ , ինձ վրշ-  
տակցելովդ այս համակրութեամբ չեն կլնար թէ-  
թենալ իմ վշտերս , բայց ինքը տէրը տարաբաղդ-  
թող ստեղծէ անդագար նորալոյս գունդեր տեսնե-  
լու համար , թող անդագար փշտէ տիեղերաց ա-  
չեղ յառաջանքներով զանոնք օրորելու համար .. .”

— “ Կու կը խօսիս ինձ այնպիսի նիւթոց վրայ  
որդեակ իմ որ միտքս անդագար կը պաշարեն , ո-  
րական տշխատութիւնս և մշտնջենաւոր տրտմու-

թիւն մը կ'ընկճեն հողիս քեզի համար , և կը զար մանամ որ սէրը կ'զրօսնու այսչափ ոչինչ մը տան ցելու : Աակայն քու ծնողքդ որդեակի իմ լոիկ մնջիկ կը համբերեն . Մայրդ Յուլիանէ այդանու աք թռչնոց կիր զմայլմանցը պէս կաղօթէ , իսկ Նոհիփսիմէ կը գգուէ քեզ ահաւոր մտածմունք ներդ փարատելու համար , որովհետեւ ոչ ոք կղզայ քու ներքին տանջանքդ :

— Ո՛չ հա՛յր իմ , կրկնեց դարձեալ Աելիմայ , անբացատրելի մտածմունքներ կը խռնեն բոցախառն սրտիս մէջ երբ ինձ կը խօսուի Պյետրոսի վրայօք , կուղեմ ամենակալ մահուան աներեոյթ գահուն վրայ բազմիլ , որ մութ անդունդի մը մէջ կսպասէ ամեն արարածներուն , ո՞ւր էր թէ կարենայի մոտենալ անոր ձեռքին , վասնզի այս է կեանք և ի՞նչու պիտի ապրիմ :

— Մահը ձեռք չունի որդեակ իմ , այլ ամեն արարածներուն վրայ կը թագաւորէ :

Ահա այսպէս երբ կը խօսակցէինք , մէյ մ'ալ յանկարծ Նոհիփսիմէն եկաւ ըսաւ թէ , .. օտարական մարդ մը եկեր և կարծեմ զքեզ կը փնտուէ Աալտ — Պէրժան .. :

Խոկոյն Աելիմայի հետ խրճիթ ուղեւորեցանք , որուն սեմոցը վրայ նստած էր կարճ հասակաւ մեկը :

(Օտարականը երբ տեսաւ զիս , մաղափէն նամակ մը հանեց ու ձեռքս տալով ըսաւ : « Ես կուգամ Զինաստանի Փեքին քաղաքէն , այս նաշակը ինձ

տուաւ թառվմասեան Պետրոս անուամբ Երիտասարդ  
նաւաստի մը , պատուիրելով թէ՝ այս նամակը իմ  
ծնողացս ձեռքը հասցնես , որոնք Ապուլի Լերանց  
ստորոտը կը բնակին . անոնց վիճակին վրայ աղէկ  
տեղեկութիւններ ստանաս , մանաւանդ Անդիմայի » :

Ուստի օտարականին հետ խրճիթ մանք , ու  
թառվմասի արտէն վերագառնալուն կսպասէինք որ  
նամակը կորդանք : Այլ սակայն ինչպէս որ սովորական է թէ ամառուն տաք եղանակին մ.ջ Երբեմն անձրեներ տեղի կուտան , նոյն ատենն ալ ըսկսաւ հեղեղի պէս անձրե զալ : Թառվմաս որն որ տակաւին արտէն չէր վերագարձած անձրեի ժամանակ փութաց խրճիթին դէմք դանուած արտին ար-



տերու պահապաններու համար ծառի ճիւղերէ շինուած չիւղը երթալ մինչեւ որ անձրել գաղրեցաւ :  
Այս միջոցին Յուլիանէ օտարականին նախա-

Ճաշիկ մը դրաւ , և ԱԵԼԻՄԱՅ անոր քովը նստած  
Հետաքրքրաբար հարցութիւն կըներ թէ՝ արդեօք  
դժբաղդութիւն մը պատահած է Պիետրոսի :

Խոկ օտարականը անոր քաջառողջ վիճակի մէջ  
ըլլալուն կը ջանար համոզել զԱԵԼԻՄԱՅՆ թէ՝ «Պիետ-  
րոս իւր առողջ վիճակի մէջ ըլլալուն ապացոյց այս  
նամակը և այս ապարանջանը Խրկեց ըսելով . զըր-  
պանէն ապարաջանը հանեց և ԱԵԼԻՄԱՅԻ տուաւ :

«Ես միջոցին թառվմաս եկաւ և երբ իմացաւ  
թէ իւր զաւկէն նամակ եկած է . սկսաւ լալ ու  
փառք տալ Աստուծոյ , և յետոյ Հոուլիանէ ըս-  
էսաւ նամակը կարդալ այսպէս :

«Դորովագութ և յոյժ սիրեցեալ ծնողք իմ ,  
և հարազատ սրտակցորդ քոյրդ իմ ԱԵԼԻՄԱՅ :

«ՎԵՃ յաջողութեամբ թէ ցամաքային և թէ»  
«Ճակային ճամբարդութիւննիս զլուխ տանելէն վերջը»  
«Հասանք Զինաստանի մէկ նաւահանգիստը , նաւա»  
«հանգստին մէջ ալ մեծ ընդունելութիւն գտայ տե՛»  
«զացւոցմէ , և հոն իմ այն անհիմն կարծիքս մանա»  
«ւանդ կասկածս փարատեցաւ որ Զինաստանցւոց»  
«վարմունքին և բարուցը վրայ ունեցեր էի . զի»  
«անոնք հոն վաճառականութեան զբաղած բարե»  
«կիրդ մարդիկներ էին :

«Նո՞ն բանի մը օր կենաւէն վերջը դէպ 'ի Փե՛»  
«Քին ուղեւորեցայ սուրհանդակի կառքով , մէկ»

«անձի մը հետ, որուն բարեկամոթիւնը նախն»  
 «մէջ զրաւելու բարեբաղդութիւնը ունեցայ : Այս»  
 «անձը այնպիսի ձիքի տեր մարդ մ'է որ չեմ կըր»  
 «նար նկարագրել, և որուն հասատ բարեկամու»  
 «միւնը ու կարեկից ընթացքը կարող եղաւ զիս»  
 «հիւծող տրտութենէն սմափելու, ու իմ ոը»  
 «խուր մտածմունքներս միարատելու :

«Ա երջապէս առանց վտանքի քանի մը օրէն»  
 «Փեքին հասանք, ի՞նչ զարմանք, ի՞նչ ապշումն»  
 «զիս պաշարեցին, երբ այս քաղաքին մնաշէն և»  
 «հոյակապ տուները, այլ և այլ շենքերը, ու պա»  
 «լատները իրենց բարձրութեամբը Ա + զրոց մէջ»  
 «յիշուած Եղիպտոսի բուրքերուն կը նմանէին, »  
 «և ձեր ինձ պատմած Եւրոպյի քաղաքներուն»  
 «հարուստ շենքերուն ալ կը գերազանցէին :

«Փեքինի լայն և երկայն ճամբաները և ա»  
 «նոնց մէջ երթևեկող խուռն բազմութեան խառ»  
 «նաշփոթ ազաղակները որոնց հնշիւնը գեռ ինձ»  
 «անձանօթ էին, իմ ականջներս կը խլացունէին :

«Իւր ընթարձակութիւնն ալ իւր մեծագործ»  
 «շենքերուն համեմատ էր : Իւր բոլորտիքը եղած»  
 «ցորենի արտերը ծովուն թեթև հովէ մը յուզեալ»  
 «մեզմ ալիքներուն նման կը ծածանէին :

«Այս բոլոր ըստ իս նորանոր տեսարանները»  
 «այնպէս զիս ապշութեամբ պաշարած էին, ուր»  
 «այն շփոթութեանը մէջ իմ բարեկամո կորսնցու, »  
 «անելու գժեաղջութիւնը ունեցայ . խիստ մեծ եւ »

«զաւ իմ ախրութիւնս երբ զիս իմ կարեկից բառ  
«ըսկամքս զըկուած տեսայ , իմ խեղճութիւնս կառ  
«տարեալ եղաւ երբ մոլորեալ գառնուկի մը նման  
«աստանդական կը թափառէի , և գիշերն ալ վրայ  
«համնելով չէի զիտեր ուր երթալս :

«Այս միջոցին ուր յուսահատութեան առ  
«հարկու ճիրաններուն յաղթական զրօշակին նու  
«նարհելու կ'սկսէի , բոլոր զգայութիւնս կորսըն-  
«ցուցած , աչքերս մթնցած , և դէմքս մահուան»  
«երկիւզովք գունատեալ մեծ շուկային երկայն փու»  
«զոցներուն մէկուն գլուխը պատի մը յեցեալ էի .  
«երբ յանկարն այս անզգայութենէս սթափեցայ  
«Ճանօթ ձայնէ մը որ զիս անունովս կը կոչէր .  
«Երբ ետես գարձայ՝ իմ բարեկամս տեսայ որ ձեւ  
«ուօք նշանացի զիս կը կոչէր , բայց ևս քալելու  
«ժամանակ չունէի , վան զի այսպիսի աեղ մը .  
«այսպիսի ատենի մէջ միակ յօյս կորսնցունելս ,  
«մանաւանդ ձեր դորովագութ ծնողաց հակողու»  
«Թեան տակ ունեցած հանգստութեանցս ու վառ  
«յելած ուրախութեանցս մտածմունքը զիս բոլոր  
«ըսլին անկարող ըրած էին , և առտուունէ մին .  
«չեւ երեկոյ ըրած շրջագայութիւններէս բոլոր  
«անդամներս թմրած էին .

«Ա երջապէս բարեկամս զիս գիշերը անցը-  
«նելու համար սեննեակ մը տարաւ . ուր ամեն բան  
«պատրաստ էր իմ վիճակս բարւոքելու :

«Ո՞ինչեւ որ նաւաստիութեան ձեռն սմաւլս»

«Եղայ, ժամանակս վատնելու համար կը քաշէի»  
 «իմ բարեկամիս հետ մեկ ծայրէն միւսը այն կա, և  
 «մուըչին վրայ, որ Մէջ-Քոնէ գետին վրայ շինուած»  
 «է : Ո՞՛, արդեօք քանի՛ հաղար անդամ համրած»  
 «եմ այս կամուրջին տախտակները որ ոտքիս տակը»  
 «ձայն կը հանէին : Ո՞րչափ ստակ ձգած եմ ար»  
 «զեօք այն խեղչ կոյրին կոտրտած թիթեղէ աւ»  
 «մանին մէջ, որ բոլոր տարի այս կամուրջին վրայ»  
 «կը պտտի :

«Բայց քանի որ նաւաստիութեան ձեռնար»  
 «կեցի որեթէ ողջ առողջ եմ, բայց ձեր և ազ»  
 «նիւ Ահլիմայի տեսութենէն կարոտ եմ մնացած :

«Ե՛յս նամակաբերէս իմ ինչպէս ըլլալս»  
 «կրնաք իմանալ, ինձ պատահած դժբաղդ պա»  
 «տահարը և հիւանդութիւնս :

«Յուսալով որ քիչ ժամանակէն կը վերա»  
 «դառնամ ձեր դիրկը :

Ըստ որում մնամ ցանկացող տեսու»  
 «թեանցդ :

Ն . Պիտորսա Թալմանէան :

՚ Փետք :

Երբոր Յուլիանէ նամակը կարդաց, ըստին եցինք օտարականին պատմել Պետրոսի դըժբաղդ պատահարը : Օտարականը սկսաւ ուստմել այսպէս :

«Ձեր որդին ասկէ Փերին տանող նաւապետը նաւուն մէջ հիւանդացաւ, և երբ նաւահանգիստը հասանք մոռաւ : Պետրոս Զինաստանի

մէջ մէկը չի ճանչնալուն համար բաց 'ի ինձմէ , ի բավական էր ապաստանուած մինչեւ որ ես զայն նաւաստիութեան ձեռնարկեցի :

Վ. մէն ժամանակ Գիետրոսի հետ մեր պարապոյ ժամերնիս կանցունէինք կամուրջին վրայ , և արեւուն կիզիչ ճառագայթներէն աղառելու համար կերթայինք այն բարձր աշտարակին պատուհաններուն առջեր զոր գետին ձախ կողմը կառուցուած է գետէն ներս մտնող վաճառական նաւերուն ներս մըտած ժամանակնին նշանով մը ազդ ընելու համար :

Չինաստանի տեսակ մը նաւերը \* որոնք սովորաբար արմատիք կը բեռնաւորուին , ամէն ձմեռ կամուրջէն ներս գտնուած նաւատորմիզը կապատանին :

Վ. շնան գեղեցիկ օրերէն մէկն էր , երբ կամուրջին վրայ դանուած կաթնավաճառին խանութէն կաթ կը գնէինք , աշտարակին պահապանը նըշան տուաւ կամուրջը բացուելու որպէս թէ նաւերը ներս պիտի մտնէին :

Կամուրջը բացուեցաւ որուն մէկ մասին վրայ ես կեցած էի :

Գիետրոս՝ որ կամուրջին բացուած մասին վրայ էր կեցած , ուրիշներուն պէս աճապարեց ինքն ալմիւս կողմը անցնիլ , բայց գժբաղդաբար գետը ինչ կաւ և յատակը գնաց :

---

\* Զի՞նաստանի տեսակ մը նաւերը պարաններով կապատանէ են :

Կամուրջին վրայ գտնուած ամբոխը սկսաւ աշաղակել թէ՝ «Նաւերը ներս չի մտնեն», վասնզի գետը մարդ ինկաւ : » Խոկ նաւապետները չեկըրցին նաւերուն զօրութիւնը մէկէն 'ի մէկ զսպել .ուստի և անցան գացին :

Յետոյ ջանաց բոլոր բազմութիւնը գետը մարդ եջեցնել և ազատել զՊետրոս , բայց իրենց ճիգը պարապը ելաւ երբ քանի մը նաւաստիներ ծովը նետուեցան , սակայն Պետրոս առանց մէկու մը օգնութեամբը ջուրին երեսը ելաւ կամուրջին վանդակասիւններէն մէկը բռնեց , ու քանի մը հոգւոյ օգնութեամբը վեր ելաւ ու կիսամեռ ինկաւ :

Ուեպէտե առաջի անգամ վախցայ թէ գետին յատակը ժայռեր գտնուելով Պետրոսի վեաս մը հասցուցած են , բայց յետոյ իմացայ թէ աւազուտ տեղ մ'է եղեր \*Ովկիանոսի յատակին պէս :

Ա երջապէս կամուրջին վրայ գտնուողներէն ազնուական մէկը իմ հետս խրկեց Պետրոսը իւր բնակարանը և հրամայեց որ բժիշկը կանչուի :

Ա Պետրոս բոլորովին ինքզինքը կորսնցուցած անկողնոյ մէջ ինկաւ , ու բժշկին հրամանացը համեմատ զիս հիւանդին քովը թողուցին որ անոր ամէն պիտոյքը հոգամ:

Կամաց կամաց սկսաւ Պետրոս իւր առողջութիւնը գտնել , և երբ աղէկ մը առողջացաւ , ու

---

\* Ասոր ուշիւնունէնը Պատմութեան վերջը

զեց ձեր քովը վերադառնալ, բայց իւր բարերարը զինքը չիթողուց համոզելով որ, « պարտաւոր եմ զքեզ գործի մը ձեռնարկել, և թէ քու տեղդ բարեկամդ թող երթայ ծնողացդ որ կրնայ լեզուաւ իմացնել քու ի՞նչ վիճակի մէջ, ո՞ւր և որո՞ւ քով ըլլալդ այլ դու անոր հաւատարիմ ըլլալուն համար նամակ մը տուր : »

Ե. Յս ըստ և զիս ճամբեց որ հոս գամ ձեր որպիսութիւնը իմանալու և դարձեալ երթամ փեքին : » **Օ**տարականը քանի մը օր սպասելէն վերջը ճամբայ ելաւ, անոր իմացուցինք մեր որպիսութիւնը և անցուցած ժամանակնիս Պետրոս քանի որ մեզմէ բաժնուեր էր : **Ա**ելիմայ՝ որ Պետրոսի վրայօք լսած պատմութիւններէն շատ խռոված էր, թախանձանօք աղաչեց Օտարականին որ «Պետրոս ալ վերադառնայ իւր ծնողաց գիրկը, հերիք սեպելով այս շափ ատեն անոնց քովէն հեռանալը, որք գիշեր և ցերեկ կարտասուեն իրեն համար : » **Ա**ւ ինչպէս որ Պետրոսի ճամբորդութեան ժամանակը մինչև կառւրջին ծայրը դացած էր, նոյնպէս և Օտարականին հետալ մինչև կամուրջ երթալով, ճամբեց :



ՔԼ. ԺԿ.

## ՍԵԼԻՄԱՅԻ ՃԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ

Տարւոյն գեղեցիկ եղանակին մէկը Աշունը մօտեցած էր : Այս գեղեցիկ եղանակին մէջ եղեամէ զարնուած տերևները կ'սկսին վար թափիլ կաղամախի և թաւշենիի ծառերէն :

Արևելեան գաղջ հովք այս երկրային փըռփուրը կաւլէր երբ արելը երկնից երեսը բարձրանայր : Երկինքը գընթէ իւր գեղեցկութիւնը կըզգենոյր :

Ապտէրի լեռները անհուն երկինքի մը մէջ կընկղմէին :

Արզի համար բոլոր ժամերը երկայն էին . զի Պետրոսի վերադարձին տակաւին շատ ժամանակ ունենալնէս 'ի զատ : Աելիմայի անձնական տիրութեանը համաձայնաւ էինք : Ախտքս դրեր էի այնուհետև բոլորովին Պետրոսը անձնատուր չընել հեռացնել Աելիմայէն ամէն կերպ մարդկային այն ընկերութիւններէն , որոնք կընային զԱելիմայն Պետրոսէն բաժնել :

(Խովմաս , ճիշդ իմ տրամադրութեանցս մէջ դտեր էի . կենաց դառնութենէն ծերացած , հանձար անհանօթ իր անձին , ամփոփուած սիրտ ,

ապիտակահեր ու ալեոր , և Աելիմայի համար մը-  
տածմունքէն յոդնած մարմին մ'էր :

Մինչդեռ իմ և բարի դրացւոյս ընտանիքը  
այս կերպ մտածմունքներով պաշարուած էին , և  
Աելիմայ՝ որ օտարականէն Պետրոսի համար լսած  
պատմութիւններէն վրդովուած ոչ սեղան կիջնէր  
և ոչ կը խօսէր , այլ միայն անտառները կը թա-  
փառէր , ալ բոլորովին ուժէ ինկած հիւանդու-  
թեան անկողնոյն ողջունեց : Մեր ամէն խառնա-  
շիոթ մտածմունքները կը կնապատկուեցան , ալ  
Պետրոսը բոլորովին մօցած էինք և Աելիմայի հո-  
գը կը կը էինք :

Ուստի ուզեցի զայն փոխադրել Մակը գիւ-  
ղին հիւանդանոցը որն որ ասկէց երկու փարսախ  
հեռու կիյնայ :

Առաջու մը կանուխ ելայ անկողնէս և գացի վե-  
րոյիշեալ գիւղը , հոն գտնուած ծերունի բժշկին  
տունէն բարեսրտութեամբ ընդունուեցայ , և բը-  
ժշկին իմացուցի Աելիմայի հիւանդութիւնը :

«Երունի բժշկին յորդորանօքը որոշեցինք  
Աելիմայն հիւանդանոցը փոխադրել : Խսկոյն խըր-  
ճիթ վերադառնալով ծառի ճիւղերէ պատգարակ  
մը հիւսեցի յորում Աելիմայն հանգչեցներով Ծառի-  
մասի հետ ծերունի բժիշկին տունը տարինք :

Այս առանձնակեաց բարի ծեր բժիշկին տու-  
նը նեղ ճամբով մը միայն գիւղին կը կցուէր : Տա-  
նը ետեսի կողմը գեղեցիկ ծալկազարդ պարտեղի մը

վրայ կը նայէր : Տանը դիմացը զառիվայր մարդաւ գետիններ , երկայնաբան վայրի շագանակի ծառեւ րու անտառներ կային ուրկէ խել մը առուներ իւրենց ջուրերը կը հոսեցնէին . և այս տեղուանքս ալ մարդ ապահով էր թէ միայն ոչխարաց երամակներու պիտի պատահի :

«Օ՞երունի բժիշկը Աելիմայի փոքրիկ սենեակ մը տուաւ որուն պատուհանները պարտեզին և դաշտին վրայ կը նայէին : Խոկ միւս սենեակները ամէնքն ալ հիւանդներով լեցուն էին :

Յօէպէտև մենք կարեկցութիւն մը կ'զգայինք Աելիմայի վրայ որ Պետրոսի պէս մեզմէ հեռացած էր , օտար երկրի մը մէջ հիւանդ էր , վասն զի հոնիւր բժշկութիւնը պիտի գտնէր . տխուր ալ էր անշուշտ . որովհէտև իւր ծնողացմէն հեռացած էր . բայց մենք զինքը տեսնելու չէինք բաղձար , որքան որ իւր շուրջը գտնուողները կը հիանային իրեն շընորհալի կերպին և գեղեցկութեանը վրայով :

Ինութեամբ երկչու ու զգուշացով ըլլալով չունէր բնաւ այն անձնական վստահութիւնը որ շատ մարդիկ կը խրախուսէ դիպուածական ընտանութիւններ ընել , ոչ տեսնել կուզէր և ոչ տեսնուիլ :

Ահա այսպէս սահեցան ցմեռուան երջանկաւ ամիսներն ու օրերը , առանց մեր մտաց տպաւորութենէն զատ բանով մը :

Կարունն՝ ալ եկեր հասեր էր : Եպտերի

լեռները տերեւոց կանանց շուքովն և կաղնիներու հոտաւետ ձիւնովը անձնող ճամբորդները կը ծած կէին : Խորճին վերի յարկէն կը տեսնէինք Մակոյի բլուրներուն ծածանեալ կանանչագեղ երկար գծերը : Ասոնք հինգ ամիս մեր մոոցած բնութեան յիշատակներն ու ծարաւութիւններն էին : Աելի մայի սրտին կը զըկէին խայթիչ մտածմունքներ ու յանդիմանութիւններ : Խրիկունը լուսինը անտառաց գագաթներու վրայ իր լուսեղէն ցայտերովը կը ծփեր : Ատախոհ աստղը Եդալեան գետին դաշտին ծայրէն կը բանար լուսաւոր անցքեր :

Աելիմայի մտաց խորհուրդները ծաղկանց անոյշ հոտերուն ու նկարներուն ազդեցութեամբը բնականապէս զայն նորէն կը տանէին դեպ ՚ի այն բնութիւնը որուն գիրկը երջանիկ պիտի ըլլար :

Ծաէպետեւ ձմեռը շաբաթը երկու անգամ ես և ծառվաս անոր այցելութեան կերթայինք , սակայն տակաւին Հոփիսիմէ և Յուլիանէ չէին տեսած զայն :

## ՔԼ. ԺԴ.

ՍԵԼԻՄԱՅ ԽԹՇԻԹ ԿԲ ՓՈԽԸԴՐՈՒԻ

**Ա**ռատու մը Նորիփսիմէ և Յուլիանէ ուղեցին այցելութեան երթալ Աելիմայի :

Աւստի Յուլիանէ ծաղկէ փունջ մը հիւսեց և

վինը անոր մէջը դրաւ : Հոխիսիմէ ալ Պետրոսի ղըրկած ապարանչանը առաւ և սկսանք երթալ Մակոյ գիւղը : Երբոր ծերունի բժշկին տունը մտանք ուղղակի գացինք Աելիմայի սենեակը , որուն դրանը նիղը դրուած և Աելիմայ ալ այսպէս կ'ըսէր ինքն իրեն :

« Եհա նորէն կարթննամ խառն 'ի խուռն երազներով միտքս շուարեցնով քունէն . ո'չ , նորէն արտաս ուք հոսեցնելու համար է որ աչքերը կը բացուին այս առաւօտ : Ահաւասիկ ամէն օր այս ժամանակ կարթննամ վշտացս հետ և մեկտեղելով կը խօսակցինք :

Ալ ի՞նչ փոյթ ինձ : Ես իմ վերջին օրերուս կը մօտենամ , գերեզմանը չի կրնար ուշանալ ինձ համար բացուելու : Մինչեւ այս ատեն միակ ապրեցայ , կարծես թէ զբաղելով . . . . որ իմ կեանքս մաշեցուց :

Աը հասնիմ կենացըս վախճանին և ցաւով սրտի կը տեսնեմ որ պատճառը իմ ծնողքս եղաւ :

Ալ կարելի՞է արդեօք ետ դառնալ ու նորէն երջանկութեան ճամբան ձեռք առնուլ , փոխանակ այն ճամբուն զոր դժբաղդաբար ընտրեր եմ : Ես սէրը չէի ճանչնար , իմ վրաս բոլոր ընտանեկան սէրերուն միայն պարապութիւնը կը տեսնէի . ինձ քաղցր կը թուէր այս սէրը գտնելու այնպիսի մէկու մը քով որուն սիրտը այսպիսի վեհանձնութեամբ զիս որդեգրեր էր : »

Երբոր Աելիմայ այսպէս կը խօսէր՝ և մնք  
որ դրանը սեմոցը տակ նստած անձայն մտիկ կընէ-  
ինք, յանկարծ ծառայի մը սանդուխէն վեր ելած  
ժամանակը ըրած աղմուկէն Աելիմայ շփոթելով,  
«ո՞վ կայ դուրսը, » պօռաց :

Ձուզմաս դուռը բանալով ներս մտաւ, Աե-  
լիմայ սկսաւ ըսել, « Եկո՛ բարեկամ, Եկո՛, քեզի  
թոյլուսութիւն կայ, վասն զի զքեղ և իմ հայրս  
կը գտնեմ զիս սիրող, մայրս և բարեկամուհիս ին-  
չո՞ւ իրենց Աելիմային այցելութեան չեն գար : »

Յուլիանէ և Հոհիփսիմէ երբ լսեցին այս խօս-  
քերը, մէկէն ներս վազեցին և Սելիմայի հետ սի-  
րոյ համբոյրներ իրարու տուին, առանց բառ մը  
արտասանելու, իբր թէ ներողութիւն կը խնդրէին  
Աելիմայէն :

« Լոյն օրը ուրախութեամբ անցուցինք, և  
երբ երեկոյ եղաւ ուզեցինք խրճիթ վերադառնալ,  
բայց Աելիմայ թախանձանօք աղաչեց որ նոյն գի-  
շերը հոն անցունենք :

Ուստի նոյն գիշերը ճաշերնիս ըրինք, և  
լուսնոյ լուսովը սկսանք պտտիլ մարգագետնին մէջ :

Գիշերային այն գորտերը որք պարտեզներուն  
և սովորաբար մարգագետներուն մէջ ոստոստելով  
կը ճարակին, երբ Աելիմայ տեսնար զանոնք այս-  
պէս կըսէր :

— Ո՞վ գորտեր, դուք որ ձեր կենցաղուն օրե-  
ը այսպէս զուարճութեամբ կանցնէք, ձեր սիրելի-

ներուն բազկացը տակ կը հանգչեք իրենց բոյներուն մէջ, իսկ ես իմ սիրելիներէս զուրկ ըլլալէս զատ, գիշերը մայրենի բոյնիս մէջ չեմ անցնէր, այլ ու տար բոյնի մը մէջ, որ որչափ փափուկ ըլլայ դարձեալ ինձ համար ապառաժ քարերու և խոչնդուներու վրայ պառկիլ է : »

Հետևեալ առաւօտ ուղեւորեցանք խրճիթ առանց Աելիմայն հետ տանելու, հապա խօստացանք քիչ ժամանակէն խրճիթ փոխադրել :

Եմառուան տաք եղանակին մէջ ըլլալով, և յուսալով որ ալ Պիետրոս կը վերադառնայ Փեքինէն, որոշեցինք խրճիթ փոխադրել զԱելիմայն :

Ա ասնորոյ թառվմասի հետ գացինք Աելիմայի սենեակը որուն դուռը ամէն ատենուան պէս փակուած էր, հոն քիչ մը ժամանակ սպասեցինք ու յետոյ կամաց մը դուռը բացինք և տեսանք որ կը քնանար :

Վետնին վրայ ծունկ չոգեցանք ձեռքերնիս անկողնոյն վրայ դրինք և աչքերնիս անդադար անոր դէմքը կը դիտէին : Երկար ատեն սրտանց և արտասուք թափելով աղօթք ըրինք . երբոր աղօթքնիս լմնցուցինք աչքերնիս ողողած էին, ծածկեցինք երեսնիս անոր երեսէն որուն արթննալը այնչափ մոլեգին սիրով կը խնդրէին :

Ձեռքերս աչքերուն վրայէն անցուցած ատենս մէկէն 'ի մէկ զգացի որ ձեռքը իմ ձեռացս կը դպչէր ու թոյլ կերպիւ գլուուն վրայ կը տանէր, կը

կարծէր թէ Պետրոսը ես եմ, և կուզէր որ Ճակախին  
վրայի մազերը մէկդի տանիմ:

Վաղաղակ մը ձգեցի և դիտեցի որ աչքերը  
բացուեցան, բերանը շունչ կառնոյր, երեսը կը  
խնդար, և որոշ կերպիւ լսեցի այս Խօսքերը, «ո՞վ  
Աստուած իմ, շնորհակալ եմ: »

Վռաւօտեան զովութիւնը զինքը սթափեցուցեր  
էր մինչդեռ մենք աղօթքի պարապած էինք, երեւ  
սը արտասուքներու մէջ ողողեր էր անկողնոյն ե-  
զերքին վրայ:

«Ո՞վ Աստուած իմ, ըսաւ, դարձեալ, շնոր-  
հակալ եմ, և դուք ճնողք իմ ներեցէք ինձ, և  
թէ ի՞նչ պատճառաւ հոս եկած էք կանուխ: »

— Օքեզ Խրճիթ տանելու համար, պատաս-  
խանեց Խռովմաս: Հանդարտ կերպով մը :

— Խրճիթ, ըսաւ զարմացմամք, Խրճիթ :

— Եւյո՛, յարեց Խռովմաս, և թէ քիչ ժամա-  
նակէն ալ Պետրոս պիաի վերադառնայ:

Աւստի սկսանք Խօսակցելով երթալ Խրճիթ,  
Հռիփսիմէ և Յուլիանէ որոնք կամուրջին ծայրը  
կ'սպասէին. դիմաւորեցին զԱելիմայն և Խրճիթ  
տարին:



97. ԺԵ.

## ՄԱՀ ՍԵԼԻՄԱՅԻ

ԵՒ

ՎԵՐԱԴԱՐՁ ՊԵՏՐՈՍԻ

Այս կերպով անցուցինք երեք տարուան ամիսներն ու օրերը, առանց Պետրոսի վրայ տեղեկութիւն մը ստանալու բաց ՚ի այն նամակէն զօր երկու տարի առաջ մեզ դրկած էր :

Ճառվմաս առանց գաւազանի չեր կրնար պըտիլ, վասն զի գեղեցիկ և սիրելի ծերութիւն մը ստացած էր որով մահուան դուռը պիտի երթար :

Ենոր կապոյտ աչքերը ունեին քաղցր, բայց գործածուած տեսութեան թափանցող նայուածքը:

Դւր հասակէն ձերմկցած մազերը կարապ թռչնոյ աղուամազի կակողութիւնը ունեին :

Չեռքերը նիշար ու ձերմակ էին, արձանի մը մարմարիոնէ ձեռքերուն պէս :

Արիւնը հատած ըլլալով, քանի մը կապոյտ երակներ միայն կը սողային քունքերուն վրայ :

Եւ եթէ խօսիլ սկսէր, երկար լոռութեամբ

այն խօսքերը կ'ընդհատէր , որպէս թէ Աելիմայի ա-  
անջացը մէջ Թափանցելու ժամանակ տայ . և ը-  
սածներուն համը առնէ , մոռք այս խօսքերը իր  
համեմէր միշտ շնորհալի հրձուանօք :

Խակ Աելիմայ , ամէն ժամանակ և ամէն գիշեր  
կը շարունակէր երթալ կամուրջին կամ գետե-  
զերքին վրայ , փոփոխակի շրջադայելով կամ կանգ-  
նելով և պարապ տեղն սպասելով որ Պետրոսը  
տեսնէր և իրեն տար այն անձայն կոչոյ նշանը որ  
մէջերնին դրած էին :

Գետին քանի՞ ծոյլ ալիքներուն ետևէն չը-  
նայած իրենց խուսափելու առելք որոնք կամուրջին  
կամարին տակէն կը տանէին լուսնոյ ծփեալ աղօտ  
լուսերը :

Ո՞՛չ , այս ժամերը որոնք իրեն համար ուշ կը  
սահէին , ո՞չչափ կը նզովէր զանոնք իրենց դան-  
դաղութեանը համար , կամ բողոքելով իրենց  
շտապելուն համար : Ա՞՛չ , արդեօք կա՞ն երջանիկ  
և հանգստեան օրեր կը պօռար , և յետոյ ալ ճա-  
րը հատած կը վերադառնար իրջիթ ուր կիսամեռ  
կիյնար :

Ուեպէտե կը գուշակէի թէ նորէն հիւան-  
դութեան մը ենթակայ պիտի ըլլայ Աելիմայն  
բայց ինչ օգուտ , ուստի յոյսերնիս Աստուծոյ  
յանձնած իրաց վախճանին կ'սպասէինք :

Իրիկուն մը Աելիմայ կամուրջին ծայրը գա-  
ցած էր և սովորականէն աւելի ուշացաւ :

Ուստի պարագաւորեցայ երթալ վնտուել ԱԵ-  
իմայն , բայց որ կողմը որ գացի չի կրցայ գտնել ,  
կը թափառէի անտառները բարձրաձայն իր անունը  
տալով , սակայն արձագանքներէ զատ ուրիշ ձայն  
մը չէի լսեր : Գիշերը բաւական ժամանակ անցեր էր  
որ ես յուսահատ դարձայ խրճիթ , բայց չի կրցայ  
քնանալ մինչև որ ագլորները սկսան միաձայն եր-  
գել : Ա երջապէս յոդնած ըլլալուս ծնօտս պատին  
կրթնցուցած ձեռքերս ծնդացս վրայ իրարու ան-  
ցուցած քնացայ : Երբոր արթնցայ արդէն արել  
երկնից երեսը լաւ մը բարձրացած ըլլալով լուսա-  
ւոր անդրագարձներ բոլոր անտառը կը լեցնէր .  
քաղցրաձայն թռչնիկները ծառէ ծառ կոստոստէին  
և կաղնոյ տերեւները կը կտցէին :

Փոշեով ու ծովուն փրփուրով աղտոտած հան-  
դերձս փոխեցի , արթուն կենալէ յոդնած ու կար-  
մըրած աչքերս լուացի , գաւաղանս առի և սկսայ  
մոլորեալ գառնուկիս պէս զոր ժամանակաւ կորու-  
սած էի , վնտուել ԱԵլիմայն , բայց չը գիտէի թէ  
ծակատագիրը ի՞նչ որոշած էր :

Ուղղակի Նորոյ գիւղը գացի , յուսալով որ  
ԱԵլիմայ իւր ընկերուհւոյն տունը գացած է , որուն  
հաստատ բարեկամութիւնը բժշկին տունը գրաւած  
էր : Բայց 'ի զո՞ւր , ուստի յուսահատ փութացի  
Խրճիթ վերադառնալ , և կը յուսայի թէ ԱԵլիմայն  
Խրճիթը կը գտնեմ :

Երբ Խրճիթին մօտեցայ տեսայ Պետրոսը Խըր-

Ճիմին դրանը առջեւ իւր մօրը Հոխիսիմէի հետ գըր կախառնեալ, և ուղղակի Խրճիթ մտայ: Ճոն մեր դէմքերը ուրախութեան արցունքներով կը թրջու էին Պետրոսի յանակնկալս իւր ծնողաց գիրկը վերադառնալուն համար: բայց Աելիմայ դարձեալ Խրճիթը չէր:

Ստէպ ստէպ Պետրոս Աելիմայն կը հարցնէր թէ արդեօք դժբաղդութիւն մը պատահած է անոր:

—Իսկ ես կը համոզէի թէ քիչ մը անձնական տկարութիւն ունենալուն համար ծերունի բժշկին տունն է, և ահա կերթամ զայն բերել: Այս ըսի և Խրճիթէն մեկնեցայ, բայց չէի գիտեր անոր ուր ըլլալը: Ծերունի բժշկին տունը գացի բոլոր Մակոյի բլուրները և անտառները փնտուցի բայց չի կրցայ գտնել, յուսահատութիւնը զիս պատեց թէ արդեօք գետը ինկած է: Բոլոր օրը այսպէս անցուցի և առանց Խրճիթ վերադառնալու ուղեցի պանդոկ ուղեւորիլ: Լեռան մը տակ քանի մը վրանարնակ Զինաստանցիներ տեսայ որք իրենց ընտանեօքը ամառը անցնելու համար այն կողմերը կուգան: Անոնց տղաքը վրանին առջեր ծառի կտորուանք կը վառէին, մօտեցայ անոնց և Աելիմայն հարցուցի: Ենոնցմէ մէկը սկսաւ այսպէս ըսել:

«Երէկ գիշեր մեր վրանը աղջիկ մը եկաւ որ շատ գեղեցիկ ձայն մ'ունէր, ու մեղի հետ կերակւրելէն ետքը դիմացի անտառը մտաւ, քանի մը ժամ անցնելէն վերջը հեռուէն ականջնուս վիրա-

ողբեալի մը ձայնը եկաւ որ օդնութիւն կը կանչէր :  
Ճայրս ատրճանակը առաւ և մենք ալ կաղամախի  
ծառերէն ջահ մը վառեցինք և անտառը մտանք ,  
սակայն մարդ չի տեսանք . Երբոր յուսահատ կը  
վերադառնայինք ձայնը մօտ տեղէ մը նորէն լսել-  
նուս պէս հոն ուղեւորեցանք :

«Փոսի մը մէջ արիւնաթախ մէկը տեսանք ,  
սակայն ովլ ըլլալը չէինք գիտեր . մենք փոսին բե-  
րանը կեցանք ու հայրս վար իջաւ , և երբ վիրա-  
ւորեալը վեր առաւ , տեսանք որ առջի իրիկուան  
մեր վրանը եկող ազջիկն է որ ճամբէն շուարեր և  
խոչնդուաներովլ լի փոսը ինկեր է : Խոեղ աղջիկան  
դէմբէն մահուան ցուրտ քրտինքը կ'իջնար : Ուստի  
հայրս գիշերը հոն կեցաւ և հիմա ալ գիւղ գնաց  
անոր ծնողքը գտնելու : »

Երբոր այս խօսքերը լսեցի աղաչեցի անոնց որ-  
պէս զի այն աղջիկան ուր ըլլալը ինձ իմացնեն :

Խոկոյն նաղանդեցան ինձ որոնց հետ մտանք  
անտառը : Ա այրի շագանակի ծառի մը տակ տեսայ  
վիրաւորեալը որ Աելիմայ էր :

— Ո՞Վ Աստուած իմ , գոչեցի :

Աելիմայ սթափեցաւ աղաղակէս . աչաց լցու-  
մարելով թալացեալ հայիլ սկսած , երեսը արիւ-  
նով գունատեալ , «Հայր իմ , ըսաւ խեղձուկ ձայ-  
նով մը , աւասիկ կեանքս պետրոսի համար կը զը-  
քաւեմ , անոր համար մեռնիլս իրեն իմացնես , և  
իմ գերեզմանս ծաղկներով ծածկես որպէս զի ան-

ցորդները իմ գերեզմանիս ծաղիկները իրենց արտասւօքը թառամեցնեն վասն զի ես Այետրոսի համար թառամեցայ » : Այս ըստու և իւր շուրջը գըտնուողներուն վրայ նայուածք մը ձգելով հոգին աւանդեց :

— Ո՞վ ճանապարհորդ, անգութ Մահը իմ ծառիս նախանձելով իր ուտիծը խրկեց որ իմ մէկ հատիկ վարդս թառամեցուց : Ո՞չ, այս աշխարհիս բարութիւնները որչափ խաբերայ են, թէօրքիչ մը հանգստութիւն տայ անոր ետևէն գաւաթներով լեզի պատրաստած է խմցնելու :

Այն ծառին տակը ուր Անգիմայ հոգին աւանդեց, հոն ի՞նչ կրնայի ընել, որո՞ւ աղաջէի, եթէ վրանաբնակ Զինաստանցւոց իմացունէի, կայրէին : Ալ ճարս հատած գիշեր ատեն զայն գըրկեցի և խրճին քովերը բերի, հեծկլտուքս բռնի կը խեղդէի որպէս զի խրճիթէն չիմանան, ծառի մը տակ գերեզման մը փորեցի ձեռքերս ու ոտքերս դողալով . կարծես թէ զայն մեռցնողը ես եմ, վերջին համբոյրս անոր արիւնոտ դէ՛քին վը-ըայ դրոշմելով՝ հողը վրան լեցնելով գողի պէս փախայ քովէն և մտայ անտառը նոյն գիշերը անցունելու : Հետևեալ առաւօտ ծաղիկներ ժողվելով անոր գերեզմանը ծածկեցի ու խրճիթ ուղեւորեցայ, հոն եղելութիւնը պատմեցի որք գիշեր և ցերեկ կ'արտասուէին .



ՑԼ. Ժ. Զ.

## ՎԵՐՋԱԲԱՆ

ՅԵՐԿՈւ ՀԻՒՂԵՐԸ ԵՐԲԵԹՆ ողբոց արձագանքներով և ԵՐԲԵԹՆ ԽՈՐԲԻՆ ԼՌՈՒԹԵԱՄԸ Կը լեցուէին :

ԵՇԵ մարդ իւր մեռնիլը մտածէ կ'սկսի ԵՐԿԱՀՈՄԻԼ, և ԵՇԵ աչքը մահու բնակարանին ԽՈՐՈՒՆԿՈՒԹԵԱՆԸ ՎՐԱՅ ԴԱՐՁՆԷ, Վախնալով եւս Կը Քաշուի : ՊԵՏՐՈՍ ալ ՆՄԱՆՎՊԷՍ ԵՐԲԵԹՆ ԻՆՔՊԻՆՔ մեռցնելու փորձ կը փորձէր բարձր տեղերէ վար իյնալուլ, ԵՐԲԵԹՆ ՈԵԼԻՄԱՅԻ գերեզմանին այցելութեան կերթար և ԵՐԲԵԹՆ ԽՈՂԱՐԱԾԻ պէս լեռները կը թափառէր, ու ԵՐԲ ՎԻՐԱԿՈՐՈՒԱԾ ԸՆԼԱՐ ԽՐՃԻՇ կը վերադառնար ուր կիսամեռ կիյնար :

Չմեռուան եղանակին մէջ էինք : ՊԵՏՐՈՍ ամէն առաւօտ գերեզմանին ձիւները կը մաքրէր, հոն իւր սովորական կոծը շարունակելով :

ՎՀԱՆԻ մը օր ՊԵՏՐՈՍ չերևաց, ուստի պարտաւորեցայ զինքը վնտուել. բայց չի կրցայ անտառէն դուրս Ելլել. վասն զի ձիւնը բոլոր ձամբայները անյայտ ըրած էր, և ցուրտ քամի մը փշելուն համար փութացի խրճիՇ վերադառնալ :

ԵՐԲ գերեզմանին մօտեցայ, որուն գերեզմանը ըլլալը ծառէն յայտնի էր, հոն կանկ առի քիչ մը

ատեն, և ցուրտին չեղիմանալով քայլերս կը կրկնապատկէի . ճամբան ձիւնին վրայ արեան կաթիլներ տեսայ, դողդղալով աչքերս խոնարհեցուցած արեան հետքերը դիտելով կերթայի որոնք հետզհետէ կը շատնային : Յանկարծ տեսայ որ Պետրոս ձիւնին տակ արիւնաթաթախ սառած էր :

«Ո՞վ Աստուած իմ, »գոչեցի : Եկեք լեռներու անտառներ, իւր արեանը ծարաւող եղեռնագործին մարմինը թաղեցէք, բայց և ոչ մին ինձ կը պատասխանէր : Ո՞վ ճակատագիր, միթէ այս երկու անմեղաց մարմինները գերեզման իջեցնելու ծառայութիւնը տարաբաղդ հօ՞ր մը ձգած ես :

Ձեռքերս ոտքերս սառած, արտասուքը դիմացս վրայ ցամքած գերեզմանը կը պատրաստէի . մերժ ձիւնին վրայ կը գլուրէի մերժ ցուրտին չեղիմանալով կանկ կառնէի, և երբ լմնցոյ, զայն գերեզմանը դրի անոր արիւնոտ ճակտին ալ համբոյր մը դրոշմելով, ձիւնով և հողով գերեզմանը ծածկեցի : Երբ խրճիթ հասայ ու ուիսիմէ և Յուլիանէ զիս վառարանին քով տարին ուր բոցը կը ճարճատէր, հոն եղելութիւնը չի պատմեցի և մին չեւ այսօր չեն գիտեր Պետրոսի մահը, հապա գիտեն որ նա նորէն վերին գացած է :

Գերեզմանները ծաղիկներով կը ծածկեմ .

Չի գիտեմ ես ե՞րբ գերեզման պիտի իջնեմ :

«Օ» երունին այս երկար պատմաւթիւնը ինձ

ըսաւ և յոեց , ու թոյլ տուաւ արտասուաց որ  
բռնութեամբ հոսելով իւր դէմքը ողուեն :

Երիտասարդ օտարականիս սիրտը որ ապեր-  
ջանիկ ծերունւոյն ըսածներէն խոր սրտաշարժ տը-  
պաւորութիւն մը ըրած էին . « Այն Խստուածը ,  
Ըսի , որ տառապելոց Խստուածն է , քեզ ու քու  
ամուսինդ ձեռքէ չի թողուր : Խնիկայ շատ անգամ  
թշուառութիւնը կը զրկէ որպէս զի անկէ ետքը  
շնորհելիք երջանկութիւնը մեզ աւելի զգալի ընէ .  
Խսիթարուէ' , յուսա' առ Խստուած և անիկայ  
պիտի գթայ : Վայ և ասոր նման շատ մը խօսքե-  
րով տարաբաղդ ծերունւոյն սիրտը սփոփելէ վեր-  
ջը հեռացայ անկէ անոր բարի օրեր և ժամանակ-  
ներ մաղթելով , և սկսայ դարձեալ իմ ճամփոր-  
դութիւնս շարունակել :

ԱԵՐ. \*

# ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

## ԱՎՀԻՄՆՈՒԽ ԸՆԹԱԿ

Առերջին և նորագոյն քննութիւնները ցուցուցած են որ Ովկիանոսի յատակը՝ փոխանակ լոկ ժայռ կամ կարծը կաւ ըլլալու, ինչպէս մինչև ցարդ կը կարծուէր, ջուրերու եզերքը գտնուող քարերու վրայ բուսնող մամոյ նման կակուղ նիւթով մը ծածկուած է։ Այս նիւթը հասարակ կակուղ կամ կը նմանի, բայց երբ մանրացուցով քննուի, բազ կացած կ'երեխ խեցեմորթներու պատեաններէ, որք այնչափ մանր են որ առանց մանրացուցի չեն կը նար աչօք զանազանուիլ։ Այս պատեաններուն մէջ բնակող ամենափոքր կենդանինները հաւանականաբար Ովկիանոսին երեսը կ'ապրէին, վասն զի մինակ հոն կընային գտնել ան լոյսն ու ջերմութիւնը որ կենդանեաց և տնկոց հարկաւոր են։ Բայց անոնք իրենց կարճ կեանքն աւարտելէն ետքը՝ անոնց մանըր պատեանները ծովին յատակը իջած են։ Այս մանր խեցեմորթ ձուկերէն բիւրաւորներ և բիւրաւորներ ծովուն մէջ ապրած և մեռած են. և անոնց պատեանները ձեան ամենամանր մասերուն պէս ծովին խորը տեղալով՝ այսպէս բոլորովիին ծածկած են անոր յատակը, ուր տակաւին կը կենան. և զարս մանալին ան է որ աս մանր պատեանները կոտըր-

տած չեն , այսինքն՝ 'ի բնէ շատ փափուկ և մանր  
 ըլլալով տակաւին իրենց ձևին մէջ անբողջ մնացած  
 են : Ասիկա կը ցուցնէ թէ ծովին այն խորութեա-  
 նը մէջ ուր յիշեալ մանր մանր պատեանները կը  
 կենան՝ ամենեւին յործանք չկայ , ոչ ալ ջուրերու  
 յուզում կամ ծփանք որով պատեաններն իրարու  
 զարնուելով մանրին կամ փշրին : Աս գիւտն ընող-  
 ներն անոնք են որ Ադլանտեան Նեռագրին պարա-  
 նը դնելու ատեն պատեհութիւն ունեցան Ավկիա-  
 նոսին յատակը քննելու : Հատ անգամ յիշեալ  
 կաւանման կակուզ նիւթէն բաւական քանակու-  
 թիւն մը վեր առնուած է այն գործիքով որով Ավ-  
 կիանոսին յատակը կը զննուէր , և այս առթիւ այն  
 նիւթը քննուելով մանր խեցեմորթ պատեաններէ  
 բաղադրեալ ըլլալն իմացուեցաւ : Նիմա երկու Հե-  
 ռագրական պարանները յիշեալ անհամար խեցի-  
 ներէ բաղկացեալ նիւթին մէջ զետեղուած են . և  
 որովհետեւ , ինչպէս ըսինք , ցուցուած է որ այն խե-  
 ցիները ծովուն ան խորութեանը մէջ դարերէ 'ի  
 վեր կը կենան անխռով և անշարժ մըրիկներէ՝ որք  
 ծովուն վերի մասը կամ երեսը կը յուզեն , շատ  
 հաւանական է թէ հին և նոր աշխարհաց մէջ լուր  
 առնող և տուող այս երկու Պարաններն ալ նոյն  
 խորութեան մէջ դարերով անվրդով և անվաս  
 պիտի մնան : Այս քննութիւնները ցուցուցին նաև  
 որ Ավկիանոսին գէթ այն մասին մէջ ուր Նեռագ-  
 րական պարանը պիտի դրուէր՝ ծովին յատակը ան

հաւասար կամ խորտուբորտ չէ . ծովեղերքէն մինչև Ովկիանոսին ամենէն խորունկ յատակը՝ էջն աստիճան աստիճան է , տեսնուած է նաև որ տեղ տեղ բաւական միջոցներ բոլորովին հարթ են :

Աս պարագան պարանին դրուիլը դիւրին ըրաւ ,  
ապա թէ ոչ շատ դժուարութիւն պիտի կրուէր ,  
այնպէս որ կարծես թէ Ա, ախախնամութիւնը յատ-  
կապէս աս գործին համար պատրաստած էր Ովկի-  
անոսին յատակը : Ա.

ՎՐԻՊԱԿԻՔ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

ԵՐԵՄ	ՏՈՂ	ՍԻԸԼ	ԹԻՂԻԴ
18	22	մասիս	մոսիս
27	7	առն էր	ան տէր
35	11	քաջոռթիւններ	քաջութիւններ
36	7	սգի	ոգի
37	19	ժամանակ	ժամանակ
39	13	հեղեղ	հեղեղ
40	1	բաղդերնիս	բաղդերնիս
44	8	Ա, ստուծոյ	Ա, ստուծոյ
44	21	մեղ	մեղ
49	3	Աւրկիրս	Արկիրս
52	22	թողի	դողի
61	6	կատրեցիք	կատարեցիք
71	1	անսղորմ	անողորմ
85	24	ցմեռուան	ձմեռուան
92	2	աանջացը	ականջացը
92	3	իը	կը

CELESTINE OF

IMA

18

19

20

21

22

23

24


25

26

27

28

29



IBB Eyüp Sultan Halk ve Çocuk Kütüphanesi



**\*ERM0988\***

255.07.02.01.06.00/

